

Always standing by our community

SINCE 1997
Komitas.ca
FUNERAL COMPLEX
PRE-PLANNING WITH 0% INTEREST
1, 3, 5 OR 10 YEAR PAYMENT PLANS
T 514.331.0400

ՀՅՌ Եւրոպայի Եւ Միջին Արեւելքի Մարմիններու Ռայոնական Ժողովի

ՀՅՌ Բիւրոյին հրահանգով, 30 Սեպտեմբեր եւ 1 Հոկտեմբեր 2017ին, Աթէնքի մէջ տեղի ունեցաւ Եւրոպայի եւ Միջին Արեւելքի տարածաշրջաններու ՀՅՌ Մարմիններու Ռայոնական ժողովը, որուն կը մասնակցէին երկու տասնեակ երկիրներէ ներկայացուցիչներ:



Ժողովին ներկայ էր ՀՅՌ Բիւրոյի ներկայացուցիչը, Բիւրոյի անդամներ եւ ՀՅՌ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչը:

Երկու օր տեւած քննարկումներուն ընթացքին, նախ ՀՅՌ Բիւրոն ներկայացուց նախորդ մարմիններու խորհրդածողովէն մինչեւ օրս երկարած իր միամեայ գործունէութեան տեղեկագիրը:

Ապա ժողովը հանգամանօրէն զբաղուեցաւ շրջաններու կազմակերպական, քաղաքական եւ յարաբերական օրակարգերով:

Ժողովը անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակին առիթով կազմակերպուելիք ձեռնարկներուն եւ նախաձեռնութիւններուն ու այս իմաստով նաեւ ներկայացուց առաջարկներ:

Ռայոնական ժողովը իրազեկ դարձաւ Հայաստանի ներքաղաքական կեանքի վերջին զարգացումներուն եւ այս ծիրէն ներս գնահատեց համախոհական կառավարութեան մասնակցութիւնը եւ ցարդ ձեռք բերուած արդիւնքը, իսկ յատուկ ուշադրութեան առարկայ դարձան Արցախեան հարցի վերջին զարգացումները:

Լուսարձակի տակ առնուեցաւ Հայաստանի եւ Արցախի բանակներուն հզօրացման անհրաժեշտութիւնը, շեշտը դրուեցաւ բանակին հանդէպ ցուցաբերուելիք համաժողովրդային նեցուկին ու զօրակցութեան ամրապնդման վրայ: Կարեւորութեամբ քննարկուեցան Հայաստանի տնտեսական հզօրացման եւ ընկերային կենսամակարդակի բարձրացման հարցերը:

Ռայոնական ժողովը կենսական նկատեց Հայաստան-Սիւրիոյ յարաբերութեան նոր օրակ ու հնչեղութիւն տալու առաջադրանքը եւ այս ծիրէն ներս՝ Հայաստանի ու Արցախի դիմադրուած հարցերն ու մարտահրաւէրները համահայկական մնայուն ուշադրութեան կեդրոնին արժանացնելու հանգամանքը:

Ժողովը անդրադարձաւ նաեւ նոր ծրագրերներուն եւ վերջին շրջանին ստեղծուած աշխատանքային նոր գործադաշտերուն: Կազմակերպական յաւելեալ հզօրացման ուղղութեամբ, ժողովը ներկայացուց նոր առաջարկներ:

ՀՅՌ ՄԱՄԼՈՅ ԴԻԻԱՆ

Վիզէն Սարգսեան Բանակի Սպառազինութեան Տեսանկիւնէն Տարին Հայաստանի Համար Յաջողած Կը Համարէ

ԵՐԵՒԱՆ.- Երկուշաբթի, 2 Հոկտեմբերին, լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին այս մասին, ըստ «Արմէնփրէս»-ի՝ ըսաւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիզէն Սարգսեան: «Սպառազինութիւնը փակ ոլորտ է, եւ ես չեմ կրնար անոր մասին մանրամասն խօսիլ, սակայն կրնամ ըսել, որ տարին մեզի համար յաջողած եղած է սպառազինութեան յազմեցման տեսանկիւնէն», նշեց նախարարը:

Վիզէն Սարգսեան աւելցուց, որ Հայաստան պիտի շարունակէ հետեւողականօրէն իրականացնել զինուած ուժերու սպառազինութիւնը համալրելու աշխատանքները, ինչպէս Ռուսիոյ հետ 200 միլիոն տոլարի համաձայնագրի ծիրին մէջ, այնպէս ալ այլ ուղղութիւններով:

«Այդ վարկի ծիրին մէջ, Հայաստանին զէնքի մատակարարումը պիտի աւարտենք այս տարեկանը, ինչպէս նշուած էր պայմանագրի մէջ: Այսինքն, այստեղ որեւէ հարց չկայ», նշեց Վիզէն Սարգսեան՝ աւելցնելով, որ այժմ, Ռուսիոյ կողմէ այդ վարկին դժով Հայաստանին զէնք մատակարարելու գործընթացի ամէնէն աշխոյժ փուլն է:



Գանատայի մէջ պիտի սկսի գործել Հայեցի դաստիարակութեան կեդրոնական մարմին

Հովանաւորութեամբ Բաբգէն արք. Չարեանի, կազմակերպութեամբ Ազգային վարչութեան եւ համագործակցութեամբ ՀՅՌ կեդրոնական կոմիտէին, շաբաթ, 4 մարտ 2017-ին, առաջնորդարանի դահլիճէն ներս տեղի ունեցաւ հայեցի դաստիարակութեան նուիրուած խորհրդածողով մը, մասնակցութեամբ՝ Ազգային վարչութեան, ՀՅՌ կեդրոնական կոմիտէին, Համագոյն հայ կրթական եւ մշակութային միութեան, Հայ օգնութեան միութեան եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան շրջանային վարչութիւններուն, Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամէնօրեայ եւ ինչպէս նաեւ Մոնթրէալի Ս. Յակոբ ազգային վարժարանի կրթական մարմիններուն, տնօրէններուն եւ հայեցի դաստիարակութեան պատասխանատուներուն:

Համագանատական մակարդակի վրայ գումարուած սոյն խորհրդածողովը նախ քննարկեց «հայեցի դաստիարակութիւն» հասկացութիւնը ու առկայ դժուարութիւնները, ապա որոշեց կեանքի կոչել կեդրոնական մարմին մը, ուսումնասիրելու ընդհանրապէս հայեցի կրթութեան ու մասնաւորապէս հայերէն լեզուի ուսուցման խնդիրները՝ Գանատայի առանձնայատկութիւններու հիման վրայ եւ գործնական որոշումներու յանգելու համար, որպէսզի ազդու կերպով կարենանք դիմադրուել այսօրու մեր մարտահրաւէրները:

Ազգային վարչութեան, ՀՅՌ կեդրոնական կոմիտէին ու երեք միութիւններու շրջանային վարչութիւններուն կողմէ նշանակուեցաւ Հայեցի դաստիարակութեան կեդրոնական մարմինը՝ բաղկացած տիկին Մարալ Հասրեանէ եւ տեարք Վրէժ-Արմէն Արթիւնեանէ, Հայկ Աֆարեանէ, Սեւակ Գիւլիէանէ եւ Վիզէն Թիւֆէնքճեանէ, ու իր անդրանիկ հանդիպումը գումարեց 19

օգոստոս 2017-ին, ազգային առաջնորդարանէն ներս, իր օրակարգին վրայ ունենալով առաջին հերթին հետեւեալ կէտերը.

- «Հայեցի»-ի բանաձեւումը,
- Հայեցի դաստիարակութեան եւ հայերէնի ուսուցման մակարդակի ներկայ վիճակի քննարկումն ու բարելաման միջոցները,
- Մեր ամէնօրեայ ու միօրեայ վարժարաններուն համար հայերէնի ուսուցիչներ պատրաստելու, ինչպէս նաեւ պաշտօնավարող ուսուցիչներու վերաորակաւորման նպատակով առաջադրանքները,
- Հայեցի ուսումնական աշխատանքի համադրումը,
- Հայեցի կեանքի զարգացումը արտադպրոցական մակարդակի վրայ:

Այս մարմինի գործունէութիւնը պիտի զարգանայ գործակցութեամբ բոլոր կրթական հաստատութիւններու պատկան մարմիններուն, տնօրէնութեանց ու անձնակազմներուն, ինչպէս նաեւ մեր կազմակերպութիւններուն, որոնց հետ պիտի մշակուին յառաջիկայ աշխատանքները: Հայեցի դաստիարակութեան կեդրոնական մարմինը մօտ առնէն կապ պիտի հաստատէ բոլորին հետ, եւ առ այդ կոչ կ'ուղղենք բոլորին, որ անվերապահ կերպով աջակցին անոր՝ յանուն հայեցի դաստիարակութեան վերելքին:

Գանատայի Հայոց թեմի ազգային առաջնորդարան ՀՅՌ Գանատայի կեդրոնական կոմիտէ Համագոյնի Թրջանային վարչութիւն ՀՄԸՄ-ի Գանատայի շրջանային վարչութիւն ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութիւն

2017
CR-V
STARTING FROM
\$26,890*

*Conditions apply. Taxes not included. Freight and air taxes not included. Limited time offer applicable on selected models only and subject to change or cancellation without notice. For more information, visit Honda Gabriel.

HONDA GABRIEL

7000, boulevard Henri-Bourassa E.
Montréal-Nord, QC H1G 6C4
514 327-7777
www.hondagabriel.com
« OPEN SATURDAYS »

Kevork Asadourian
Vahan Vartanian
Haig Khobasarian



MARCHÉ
ADONIS

Un univers de fraîcheur

Faites appel à notre
SERVICE TRAITEUR
pour vos mets de l'Action de Grâce!

*Take advantage of our catering services
for your Thanksgiving meals!*

Dinde
Turkey



Gigot d'agneau
Leg of lamb

**Centre-ville - Griffintown - Montréal - Place Vertu - DDO
Anjou - Laval - Laval Est - Brossard
Mississauga - Scarborough**

Suivez nous ! / Follow us
www.groupeadonis.ca



COME HEAR WHAT YOU HAVE BEEN MISSING



TRY HEARING AIDS
RISK-FREE

Call 416 754-4327

.....
699 Coxwell Avenue
Toronto, ON M4C 3C1
Tel: 416 463-4327(HEAR)

.....
Parkway Mall, 85 Ellesmere Road,
#65 Toronto, ON, M1R 4B9
Tel: 416 754-4327(HEAR)

.....
www.hearingaidsource.ca



-
- Free Hearing Tests
 - No obligation Hearing Aid Trial
 - Hearing Protection
-

Images copyright Oticon Canada Ltd.



hearing aid source

invisible, custom & comfortable

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղին կազմակերպութեամբ Ջաւախքին նուիրուած ձեռնարկ

Ուրբաթ, 22 Սեպտեմբեր 2017-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ յատուկ ձեռնարկ՝ նուիրուած Ջաւախքի, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղին: Ներկայ էին ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկՏ. Անի Օհանեան, Շրջանային վարչութեան անդամ ընկՏ. Ժօօ Պետրոսեան, Մոնթրէլի «Սօսէ» մասնաճիւղի փոխ ատենապետ ընկՏ. Հուրի Զաքարեան եւ աւելի քան 65 ընկերուհիներ:

Մասնաճիւղի ատենապետուհի ընկՏ. Ազգանոյ Հատիտեան բարի գալուստի խօսքը փոխանցելէ ետք ներկայացուց Ջաւախքի ձեռնարկին նպատակն ու ՀՕՄ-ուհիներուն ներդրումը սոյն նպատակին:

Ձեռնարկը սկսաւ ճոխ հիւրասիրութեամբ՝ մասնաճիւղի ընկերուհիներուն պատրաստութեամբ, ապա տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր, որուն բացումը կատարեց ընկերուհի Արփի Հայրապետեան, որ բեմ հրաւիրեց փոքրիկին Նարինէ Տէտէեանը: Նարինէն բացառիկ կերպով երկու կտոր նուագեց ջութակով, ապա աս-մունքեց «Ես իմ անուշ Հայաստանի» քերթուածը: Տիկին Լաուրա Պէրպէրեան ան-գուգական կատարումով հանդէս եկաւ Նաչատուր Աւետիսեանի «Եղէգ» եւ գուսան Ջիւանիի «Քանքարաւոր ընկեր» երգերով: Ասոնց յաջորդեց ընկերուհի Սոնա Թիթիգեան Կէտիկեանի ասմունքը՝ Ռոզա Պետրոսեանի «Քարտէս»-ը:

Օրուան բեմավար ընկերուհի Արփի Հայրապետեան ներկայացուց բանախօս երիտասարդուհի Միրնա Ֆուտուբեանի հակիրճ կենսագրականը: Միրնան շրջանաւարտ է Ազգային Սուրբ Յակոբ վարժարանէն, ապա՝ Lasalle college-էն: Ան բեղուն գործունէութիւն ունեցած է միութենական գանազան մարզերու մէջ՝ առ այսօր վարելով գանազան պաշտօններ:

Միրնա անձնապէս եղած է Ջաւախք՝ ԳեՄ-ի Վանաձորի ճամբարներուն ընթացքին եւ, որպէս այդպիսին, կրցաւ համապարփաւորէն եւ հարազատ կերպով ներկայացնել Ջաւախահայութեան կեանքն ու դժուարութիւնները: Ան պատմեց իր անձնական փորձառութենէն՝ տեսերիզի ցուցադրութեամբ: Ֆուտուբեան իր խօսքը աւարտեց ըսելով. «Ջաւախքիներուն միակ խնդրանքն էր, որ մեր հայրենակիցներուն ներկայացնենք Ջաւախահայութեան իրավիճակը, որպէսզի սփռուքահայերը չմոռնան, թէ ունինք Ջաւախք, որ մեր բոլորին օժանդակութեան եւ նեցուկին կարիք ունի»:

Աւարտին օրուան անակնկալ հիւրն էր հանրաժանօթ երգիչ Էլի Պէրպէրեանը, որ խանդավառեց միջնորդող երկու երգով՝ ներկաներուն ձայնակցութեամբ:

Նշենք, որ «Հայ հորիզոն»-ի աշխատակիցները ներկայ գտնուեցան եւ ձեռնարկին պիտի անդրադառնան իրենց յառաջիկայ սփռումին:

Սոնա Թիթիգեան Կէտիկեան

Համազգայինի Կեդրոնական Վարչութեան 2014-2018 քառամեակի 4-րդ լիակազմ ժողով

23, 24 եւ 25 Սեպտեմբեր 2017-ին, Երեւանի մէջ գումարուեցաւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան 2014-2018 քառամեակի 4-րդ լիակազմ ժողովը:

Առաջին հերթին, ժողովը ունեցաւ շրջաններու գործունէութեան տեղեկագրական գեկուցումները եւ գոհունակութեամբ հաստատեց, թէ Համազգայինի կազմակերպական միաւորներու ցանցը հետզհետէ աճ կ'արձանագրէ, եւ երիտասարդականացման աշխատանքները յաջող ընթացքի մէջ են: Առոյգ են Հիւսիսային Ամերիկայի երեք շրջաններու եւ Միջին Արեւելքի Շրջանային վարչութիւնները, եւ կ'աշխատին ժրջանորէն. սակայն միւս կողմէ, յաւելեալ կազմակերպական ճիգ եւ ուշադրութիւն կը պահանջեն Եւրոպայի կարգ մը կառույցները եւ Հարաւային Ամերիկայի շրջանները, որոնց կազմակերպութեան վերացումը Կեդրոնական Վարչութեան օրակարգի կարեւոր խնդիրներէն է, գանձեք կազմակերպ վիճակի հասցնելու համար:

Կրթական խնդիրներու գլխուն տակ, ժողովը զբաղեցաւ Կեդրոնական Վարչութեան հովանաւորութեամբ կրթական հաստատութիւններու վարչական եւ ուսումնական խնդիրներով: Տեղի ունեցաւ Պէյրութի Մ. եւ Հ. Արսլանեան ձեմարանի, Մարտիրոս ձեմարանի եւ Սիւնիի Արշակ եւ Սօֆի Գոյստըն ձեմարանի հայեցի դաստիարակութեան խնդիրներու քննութիւնը եւ վարչական աշխատանքներու պարզած պատկերներու ուսումնասիրութիւնը, ընդ որում այդ հաստատութիւններու տնօրէններուն աշխատանքներու գնահատականը եւ պիւտճեկական խնդիրներու յառաջիկայ հաւանական զարգացումներու հետեւանքով՝ դիմագրաւելի կացութեանց նախապատրաստութիւնը: Ապա ժողովը կատարեց Փարիզի Համազգային-Թարգմանչաց վարժարանի ուսումնական թէ վարչական կարիքներու քննութիւնը, եւ որոշեց շարունակել իր յանձնառութիւնը այդ հաստատութեան նկատմամբ:

Անդրադառնալով սփռուքի հայկական վարժարաններուն համար հայերէնի դասաւանդ ապագայ ուսուցիչներու պատրաստութեան ծրագրին, ժողովը որոշեց յաւելեալ քարոզչական թափ տալ Երեւանի Պետական Համալսարանին հետ Համազգայինի գործակցութեամբ իրականացուող հայագիտութեան մագիստրոսական եւ դոկտորական վարչագիտութեան ծրագրիներուն: Ժողովը գոհունակութեամբ հաստատեց, որ այս ծրագիրը արդէն իսկ տուած է իր առաջին հունձքը, եւ երկու ուսուցիչներ սկսած են սփռուքի երկու տարբեր գաղութներու մէջ իրենց ուսուցչական ծառայութեան:

Ժողովը առանձնաբար քննեց նաեւ իր այլ հաստատութիւններուն՝ «Վահէ Սէթեան» տպարանին, Հրատարակչատան եւ «Լիւսի Թիւթիւնեան» ցուցասրահին անցնող տարուան գործունէութեան համարատուութիւնը եւ կարեւոր նկատեց հրատարակչական մարզին մէջ արդիականացման միջոցներու որդեգրման անհրաժեշտութիւնը: Անդրադառնալով «Բագին» գրական հանդէսին, ժողովը իր գոհունակութիւնը յայտնեց խմբագրիին եւ խմբագրական խորհուրդին կատարած աշխատանքին եւ երիտասարդներու ներգրաւման ջանքերուն առնչութեամբ, ինչպէս նաեւ անհրաժեշտ նկատեց հրատարակութեան յաւելեալ ծանօթացումը հանրութեան լայն շրջանակներուն:

Կազմակերպական գրասենեակներու օրակարգով, ժողովը քննեց Արցախի մէջ Համազգայինի նորահաստատ գրասենեակի գործունէութեան ծիրը, աշխատանքի հնարաւորութիւնները եւ Արցախի մշակութային կեանքի զարգացման մէջ Համազգայինի դերակատարութեան կարելիութիւնները: Ժողովը որոշեց նմանօրինակ գրասենեակ մը Ջաւախքի մէջ եւս հաստատել: Ինչ կը վերաբերի Պէյրութի եւ Հայաստանի գրասենեակներուն, անոնց գործունէութիւնը գնահատուեցաւ, իսկ Հիւսիսային Ամերիկայի գրասենեակին վերաբերեալ, ժողովը որոշեց յաւելեալ յստակութիւն մտցնել Համազգայինի Հիմնադրամներու Կեդրոնական Մարմնի գործելաձեւին եւ


Համազգային... Ծար. էջ 14



Թորոնթոյի «ՆՈՐ ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆ» յատագիրը կարելի է դիտել Շաբաթ առաւօտները ժամը 9:00-էն 10:00, իսկ նոյն յայտագրի կրկնութիւնները Կիրակի օրերը առաւօտեան ժամը 7:00-8:00 եւ Երեքշաբթի օրերը կէսօրուայ ժամը 12:00-1:00 **OMNI 1** կայանէն:



Ghadir Meat & Restaurant
T. 416-750-7404
T. 416-750-7400
1848 Lawrence Avenue E.
Scarborough, ON M1R 2Y4
E-mail: info@ghadirmeatmarket.com



BAKERY AND FINE FOODS
OPEN 7 DAYS A WEEK!
WEEKDAYS 9am - 7pm
SATURDAY 6AM - 6PM
SUNDAY 9AM - 3PM
LOCATION: 2094 LAWRENCE AVENUE EAST
ON THE NORTH-EAST CORNER OF LAWRENCE AND WARDEN



Noor Fine Food
Gourmet Mediterranean Cuisine
1 High Meadow Place, Unit 9
Toronto, Ontario M9L 2Z5
Tel 416 745 3111
Fax 416 745 9337



ANI Restaurant
905.761.6484
1450 Clark Ave. West,
Thornhill ON L4J 7R5




Sutton
Sutton Group-Admiral Realty Inc., Brokerage
1206 Centre Street, Thornhill, Ontario L4J 3M0
Annie Varbedian
Sales Representative
Direct: (416) 918-3615
Office: (416) 739-7200
Fax: (416) 739-9367
annievarbed@hotm.com
www.suttongroupadmiral.com



hearing aid source
Andre Ayvazyan HIS B.A.S.
andre@HearingAidSource.ca
416 754 4327 (HEAR)
Parkway Mall, 85 Ellesmere Rd., #65, Toronto, ON, M1R 4B9



Crown Pastries
Fine Middle Eastern Pastries
2086 Lawrence Ave East (Lawrence & Warden)
Toronto ON, M1R 2Z5
Tel 647.351.2015
www.crownpastriesbaklava.com



I.D.A.
Part of the **Royal** family of pharmacies.
Pharmacists
Sarkis Balian
Vartan Balian
Maral Abdalian Balian
Cassandra Pharmacy Inc.
2040 Victoria Park Ave.
Toronto, Ontario
M1R 1V2
Tel. : **416.449.2040**
Fax: **416.449.2048**



ANI BAKERY
ԱՆԻ ՓՈԱՊԱՆ
Middle Eastern Pizza
Lahmajoun
ARSEN DABBAGHIAN
25 Howden Road, Unit #2
Scarborough, Ontario M1R 3C8
Tel: 416.285.7164

Միասնաբար Ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւոք Եռամիասնութիւնը

Հայաստան-Սփիւոք ճորհ համա-
ժողովի անդամները, համաժողովին
իբրև արդիւնք՝ 20 Սեպտեմբերին
հրապարակեցին հետեւեալ համատեղ
յայտարարութիւնը.

«Մենք՝

Հայաստանի առաջին Հանրապե-
տութեան հռչակման, 1918ի մայիսեան
հերոսամարտերու 100ամեայ յօբելան-
ներու եւ Երեւանի հիմնադրման
2800ամեակի նախաշէմին, Երեւանի մէջ
գումարուած «Փոխադարձ վստահու-
թիւն, միասնականութիւն եւ պատաս-
խանատուութիւն» խորագրով Հայաս-
տան-Սփիւոք ճորհ համաժողովի մասնա-
կիցներս,

Առաջնորդելով Հայաստան-Ար-
ցախ-Սփիւոք եռամիասնութեան ամ-
րապնդման գործին մէջ ողջ Հայութեան
ներուժի համախմբումով, շարունակա-
կան երկխօսութեան եւ բազմաշերտ
ներգրւածման հրամայականով,

Կարեւորելով ազգային նպատա-
կադրումներու համատեղ ամրագրումը,
անոնց կենսագործման համար ծրագրի-
ներու մշակումը, տարբեր միջոցներով
իւրաքանչիւրի մասնակցութեան համար
հնարաւորութեան ընձեռումը եւ ար-
դիւնքներու համար հայութեան համա-
հաւաք պատասխանատուութեան գի-
տակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի
Հանրապետութեան, Արցախի Հանրապե-
տութեան հզօրացումը եւ անվտանգու-
թեան ամրապնդումը, ժողովրդավարա-
կան հաստատութիւններու եւ կառա-
վարման համակարգերու առաւել ուժե-
ղացումը, տնտեսական վերընթաց գար-
գացումը, ժողովուրդի կենսամակարդակի
բարձրացումը, հոգեւոր, կրթական ու
մշակութային յառաջընթացը, աշխար-
հասփիւռ հայկական համայնքներու մէջ
ազգային ինքնութեան պահպանումը եւ
մշակութային զարգացումը, Հայաստան-
Արցախ-Սփիւոք միասնութեան եւ ողջ
հայ ժողովուրդի հաւաքական նպատակ-
ներու իրականացման գրաւականն են,

Կենսական նկատելով ազգային
ինքնութեան պահպանման գործին մէջ
հոգեւոր, բարոյական աւանդական ար-
ժէքներու շուրջ համախմբումը, հայ ըն-
տանիքի ամրապնդումը եւ ծնելիութեան
ածի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգա-
յին պատասխանատուութիւնը Արցախի
ժողովուրդի՝ սեփական ճակատագիրը
ազատօրէն տնօրինելու անքակտելի
իրաւունքի իրականացումը, ժողովրդա-
վարութեան զարգացումը եւ միջազգա-
յին հանրութեան լիիրաւ համարկումի
հարցերը,

Գիտակցելով Հայաստանի, Արցախի
եւ Սփիւոքի առջեւ գոյութիւն ունեցող
եւ հնարաւոր նոր մարտահրաւէրներուն
միասնաբար՝ պետութեան, հայ եկեղեց-
ւոյ, համահայկական կառոյցներու եւ
համայնքային կազմակերպութիւններու
ջանքերու համադրումով արձագանգելու
եւ համահայկական հարցերը համատեղ
ուժերով լուծելու անհրաժեշտութեան,

Համոզուած ըլլալով, որ փոփո-
խուող աշխարհի մէջ Սփիւոքի հա-
մայնքներու զօրութեան կանգնու-
մը հնարաւորութիւն կու տայ վերանո-
րոգուած կերպով մասնակցութիւն բերե-
լու Հայաստանի եւ Արցախի տնտեսական
ու մշակութային զարգացման՝ այդպի-
սով նպաստելով հզօր հայրենիքի կա-
ռուցման,

Փաստելով, որ Հայաստանի Հան-
րապետութեան Սահմանադրութեան մէջ
ամրագրուած է հայապահպանման
ուղղուած քաղաքականութիւն վարելու

եւ հայրենադարձութեան համակող-
մանիօրէն նպաստելու պետութեան
առաքելութիւնը, որ նոր որակ եւ բո-
վանդակութիւն պիտի հաղորդէ Հայրե-
նիք-Սփիւոք յարաբերութիւններուն,

Հաւաստելով, որ իր իրաւունքնե-
րու պաշտպանութեան ու արդարութեան
վերականգնման համար հայութեան
պայքարը հիմնուած է համամարդկային
արժէքներու վրայ եւ կը հանդիսանայ
մեր համազգային գործակցութեան
առանցքային ուղեւիշներէն մէկը,

Ողջունելով Համահայկական խոր-
հուրդի՝ իբրեւ համազգային առաջնա-
հերթութիւններու ճշգրտման, ազգային
ներուժի մէկտեղման եւ բարձր մակար-
դակի ռազմավարական երկխօսութեան
հարթակի ձեւաւորման գործընթացը,

Հաւատարիմ մնալով Հայոց Յե-
ղասպանութեան 100ամեակի Համահայ-
կական հռչակագրի սկզբունքներուն,

Կը վերահաստատենք մեր պատ-
րաստակամութիւնը՝ միասնաբար եւ փո-
խադարձ պատասխանատուութեամբ,
մարդկային, նիւթական եւ հոգեւոր նե-
րուժի համախմբումով՝ առաւել ամ-
րապնդել Հայաստան-Արցախ-Սփիւոք
եռամիասնութիւնը՝ զայն ուղղորդելով
հետեւեալ նպատակներու եւ հարցերու
իրագործման.

Հայաստանի Հանրապետութեան,
Արցախի Հանրապետութեան հզօրացման,
անվտանգութեան ամրապնդման, բար-
գաւածման, աշխարհասփիւռ հայկական
համայնքներու համախմբման, ազգային
ինքնութեան պահպանման, ինչպէս նա-
եւ հայրենադարձութեան քաջակաման,

Ղարաբաղեան հիմնահարցի խա-
ղաղ եւ արդարացի հանգուցարւծման,
Արցախի ժողովուրդի ինքնորոշման
իրաւունքի իրականացման միջազգային
ճանաչման,

Օսմանեան կայսրութեան եւ
Թուրքիոյ տարբեր վարչակարգերու կող-
մէ պետականօրէն ծրագրուած եւ իրա-
գործուած Հայոց Յեղասպանութեան մի-
ջազգային ճանաչման, դատապարտման
եւ անոր հետեւանքներու վերացման
ուղղութեամբ աւելի համակարգուած եւ
միասնական քաղաքականութեան իրա-
կանացման, ցեղասպանութիւններու եւ
մարդկութեան դէմ ուղղուած յանցա-
գործութիւններու կանխարգելման նպա-
տակով, միջազգային հանրութեան պայ-
քարի առաջնագիծին վրայ հաստատուն
դիրքի պահպանման՝ զայն համարելով
որպէս ցեղասպանութիւն վերապրած ժո-
ղովուրդի՝ համամարդկային արժէքներու
եւ միջազգային իրաւունքի վրայ
խարսխուած բարոյական պարտք ամ-
բողջ միջազգային հանրութեան առջեւ,

Հայոց Յեղասպանութեան միջազ-
գային ճանաչման ուղղուած գործըն-
թացին մէջ իրագրելու ձեւաւորման առաւել
բարձրացման, պատմական յիշողութեան
պահպանման եւ փոխանցման կարեւո-
րութեան ու այդ յանցագործութեան
ժխտման, նսեմացման դէմ պայքարի
իրականացման, որոնց շարքին՝ իրա-
ւունքի ուժով,

Հայաստանի պաշտպանութեան
ամրապնդման, զինուած ուժերու ռազմա-
արհեստագիտական, արհեստագիտական
եւ մասնագիտական ներուժի արդիակա-
նացման, ռազմաարդիւնաբերական հա-
մալիրի զարգացման՝ որպէս տնտեսութեան
զարգացման եւ արհեստագիտութեան յա-
ռաջընթացի շարժիչ ուժ եւ «Ազգ-բա-
նակ» հայեցակարգի կենսագործման
առանցքային ուղղութիւն,

Աշխարհի տեղեկատուական գա-
նազան հարթակներու մէջ հայտնացու-
թեան եւ հակահայ քարոզչութեան փոր-
ձերու դէմ միասնական պայքար ծաւա-

լելու եւ նման քաղաքականութեան ազ-
դեցութեան չէզոքացման ուղղութեամբ
գործնական ծրագիրներու եւ համա-
կարգուած գործունէութեան շարունա-
կական իրականացման,

Երիտասարդութեան մէջ ազգային
ինքնութեան հաւաքական որակներու
տարածման եւ ամրապնդման, հայ
դպրոցի զօրացման, հայ սերունդներու
հայկականութեան ոգիով դաստիարակ-
ման, հայեցի կրթութեան գործին մէջ
ժամանակակից արհեստագիտութեան
ներդրման, հայրենաճանաչութեան նոր
ծրագիրներու մշակման ու իրականաց-
ման,

Հայութեան մէջ սիրոյ, համերաշ-
խութեան, հանդուրժողականութեան,
վստահութեան եւ միասնութեան ամ-
րապնդման, հայ մարդու անվտանգ ու
արժանապատիւ կեանքի համար բարեն-
պաստ միջավայրի ապահովման,

Հայկական համայնքներու առջեւ
ծառայած մարտահրաւէրներու դիմագ-
րւածման ու յաղթահարման եւ հնարաւոր
այլ մարտահրաւէրներու բացայայտման
ուղղութեամբ ջանքերու համադրման,

Միջին Արեւելքի եւ, մասնաւորա-
պէս, ծանր փորձութիւններու մէջէն
անցնող Սուրիոյ հայութեան համակող-
մանի աջակցութեան ցուցաբերման, այդ
տարածաշրջանին մէջ հայկական հաս-
տատուութիւններու, պատմամշակութային
կոթողներու եւ մշակութային արժէքնե-
րու պահպանման,

Հայաստանի, Արցախի բնակավայ-
րերու (յատկապէս՝ սահմանամերձ) կեն-
սագործունէութեան տարբեր ոլորտներու
զարգացման ուղղուած ծրագիրներու
մշակման եւ իրականացման,

Հայաստանի եւ Արցախի վերաբեր-
եալ միջազգային իրազեկուածութեան
բարձրացման, այդ նպատակով համա-
հայկական օրակարգի ձեւաւորման եւ
անոր լուծման ուղղութիւններով միաս-
նական քաղաքականութեան մշակման
եւ իրականացման՝ նոր եւ աւանդական
կառոյցներու միջոցով,

Տարբեր երկիրներու մէջ հայկական
պատմամշակութային ժառանգութիւնը
պահպանելու, աշխարհի մէջ հայկական
մշակոյթը պատշաճ կերպով ներկայաց-
նելու, հայկական համայնքներու ինք-
նակազմակերպման ուղղութեամբ միաս-
նական ջանքերու գործադրման,

Արեւմտահայերէնի պահպանման,
տարածման, Սփիւոքի մէջ հայոց լեզուի
եւ հայագիտական առարկաներու դասա-
ւանդման աջակցութեան նպատակով
Հայաստանի եւ Սփիւոքի մասնագիտա-
կան ներուժի համախմբման:

Համաժողովի մասնակիցներս լիա-
յոյս ենք, որ Հայաստանի, Արցախի եւ
Սփիւոքի բոլոր կառոյցները, երիտասար-
դութեան լայն ներգրաւումով, պատշա-
ճօրէն պիտի նշեն Հայաստանի առաջին
Հանրապետութեան ու Մայիսեան հերո-
սամարտերու 100ամեայ, ինչպէս նաեւ
քաղաքամայր Երեւանի հիմնադրման
2800ամեայ յօբելանները:

Սոյն յայտարարութիւնը կ'երաշ-
խաւորենք՝ որպէս ուղեւիշ ամբողջ հա-
յութեան, Հայաստանի Հանրապետու-
թեան եւ Արցախի Հանրապետութեան
պետական մարմիններուն, հայ եկեղեց-
ւոյ, համահայկական, համայնքային կա-
ռոյցներուն ու կազմակերպութիւննե-
րուն՝ յետամուտ ըլլալու համահայկա-
կան նպատակներու իրականացման:

The Armenian Community Centre of Toronto Presents The

OUTSTANDING CANADIAN Gala

Honouring the Late

Sara Corning

Sunday, November 26, 2017

Armenian Community Centre - 45 Hallcrown Place, Toronto, ON, M2J 4Y4

Dinner - 6:00pm

Keynote Speaker: The Honourable Jean Augustine
The First Black Woman elected to the Parliament of Canada and Cabinet Minister

Ticket Price: \$125.00 | For tickets please email anct@anctoronto.org

«Ռազմական կշիռն ու առաելությունը Ատրպեյնանի օգտին չէ»

Հարցազրույց պատմաբան եւ լրագրող Վիգեն Չրթրեանի հետ

Հ.– Սուրիոյ տագնապը անցաւ տարբեր փուլերէ, ըստ ձեր քաղաքական վերլուծումին, քաղաքական ի՞նչ բեւեռացումներու արդիւնք էր Սուրիոյ տագնապը:

Վ.Չ.– Սուրիոյ տագնապը արաբական պետութիւններու վերջին քառասուն տարիներուն ընթացքին վարած քաղաքականութեան առաջ բերած հակասութիւններու արդիւնք էր, այսինքն այսպէս կոչուած՝ «Արաբական գարուն»ին, զոր ես կը կոչեմ արաբական ապստամբութիւններ (այս բառը կը նախընտրեմ գործածել, քանի որ ընդվզումներ տեղի ունեցան եւ ոչ թէ յեղափոխութիւն. յեղափոխութիւնը աւելի մեծ իրադարձութիւն է, օրինակ՝ Սուրիոյ մէջ տեղական ապստամբութիւններ տեղի ունեցան, որոնք չյաջողեցան վարչակազմը վար առնել իշխանութենէն, հետեւաբար յեղափոխութիւն չէր): Այդ արաբական վարչակարգերը, որոնք վախճանական թուականներէն մինչեւ 2011 իշխանութեան գլուխն էին, շատ անողորմ էին եւ իրենց ոճով իշխեցին այդ երկիրներուն. երբ Հաֆէզ Ալ-Ասադ (հայրը) իշխանութեան գլուխը եկաւ, երկրի բնակչութեան թիւը 10 միլիոնը չէր անցներ, մինչ 2011-ին երկրին բնակչութեան թիւը 23 միլիոն էր, երկիրը փոփոխութեան կ'ենթարկուէր, մինչ վարչակազմը իր իշխելու նոյն ոճը կը պահէր, այնպէս որ այնտեղ հակասութիւնները աճուելի էին: Սուրիոյ ապստամբութեան պայթումը իր օրինակը վերցուց թունուսէն եւ Եգիպտոսէն, ուր յեղաշրջումներ տեղի ունեցան, հին վարչակարգերը վար առնուեցան եւ նոր քաղաքական զարգացումներ տեղի ունեցան: Սակայն պէտք է խոստովանինք, որ Սուրիան իւրայատուկ պարագայ էր, որուն նմանը տեղի չէ ունեցած պատմութեան մէջ. ապստամբութիւնները, այս պարագային, քաղաքացիական պատերազմի բնոյթ ստացան, որովհետեւ այն գինեալ ուժերը, որոնք առաջ եկան, չյաջողեցան լուրջ համախմբում մը ստեղծել, առաւել իրենց քաղաքական դիմագիծը շատ պղտոր էր, եւ յարաբերութիւնները Տահէշի կամ Նուարայի հետ հակասական էին, այս բոլոր տուեալները գիրքեր մղեցին պարտութեան: Հիմա գործընթացը այլեւս յստակ է, մանաւանդ ուսակական ուղղակի միջամտութենէն ետք, այսօր նաեւ միջազգային որոշում կայ Տահէշը դուրս շարժելու եւ Իսլամի մէջ Նուարայի հարցը լուծելու: Այստեղ սակայն կայ նոր հարց մը, որ Սուրիոյ ապագայի հարցն է. արդեօ՞ք այս վարչակազմը, որ քառասուն տարի իշխեց եւ ինքը պատճառ դարձաւ 2011-ի շարժումներուն, պիտի կարենա՞յ պատերազմէն ետք նոյն ոճով իշխել Սուրիոյ, այս մէկը հարցական է, որուն առայժմ ոչ մէկը պատասխան ունի:

Հ.– Ինչպէ՞ս կը վերլուծէք հետեւեալ քաղաքական կողմերու դերակատարութիւնը Սուրիոյ այս հակամարտութեան մէջ. Թուրքիա, Սէուտական Արաբիա, Ռուսիա, Միացեալ Նահանգներ եւ Բիրքին:

Վ.Չ. — Թուրքիոյ Հանրապետութիւնը Քեմալի օրով հիմնուեցաւ այն գաղափարին վրայ, որ պիտի մոռնան օսմանեան անցեալը եւ պիտի ուղղուին դէպի արեւմուտք եւ դէպի Եւրոպա: Թուրքերը շատ քիչ փորձառութիւն ունէին արաբական աշխարհին մէջ, եւ երբ արաբական գարունը տեղի ունեցաւ, իրենց դիրքորոշումը շատ աւելի գաղափարախօսական էր քան ռազմագիտական: Իրենք չունին բանալիները, չունին այն մարդիկը, որոնք գիտեն Սուրիոյ մէջ, Իրաքի մէջ նոյնիսկ Լիպիոյ մէջ, թէ ո՞ր քաղաքական գործիչը ի՞նչ լծակներ ունի, ո՞ր ցեղախումբի շէյխը կրնաս շարժել ի՞նչ կաշառքով եւ այլն, այսինքն այդ բոլոր գիտելիքները չունենալով իրենք մեծ ծրագրի մը մէջ մտան, կարծելով որ արաբական գարունը պիտի ստեղծէ նոր իրավիճակ, ուր Իսուան էլ—Մուսլիմները պիտի դառնան արաբական աշխարհի նոր ղեկավարները: Իմ կարծիքով Թուրքիան, շատ ուրիշ երկիրներու պէս, կարծեց, թէ Ասատի վարչակազմի անկումը ամիսներու հարց է եւ ոչ թէ տարիներու, եւ երբ էրտողանի ղեկավարած Թուրքիան 2013-ին ուղեց լծակներ ստեղծել Սուրիոյ մէջ, իր հնարաւորութիւններէն մէկը քրեւտերը օգտագործելն էր, հետեւաբար 2013-ի Յունուարին հրադարար յայտարարուեցաւ Թուրքիոյ եւ PKK-ի միջեւ, բայց ի վերջոյ էրտողանը որպէս իսլամիստ, նախընտրեց իսլամիստներու հետ գործակցել: Այսօր Թուրքիոյ միակ նպատակն է արգելիլ քրտական պետութեան մը ձեւաւորումը Սուրիոյ մէջ:

Գալով Մէուտական Արաբիոյ, որպէս հակաիդէոլոգիական պետութիւն, իր միջամտութիւնը Սուրիոյ մէջ շատ սահմանափակ է: Ան նիւթական եւ ռազմական օգնութիւն ցուցաբերած է քանի մը գինեալ խմբաւորումներու, օրինակ՝ ՃէյՉ Ալ-Իսլամիին, բայց իր դերակատարութիւնը շատ մասսայական չէր: Ես կը խորհիմ, որ Թուրք-գաթարական դաշնակցութիւնը շատ աւելի մեծ դերակատարութիւն ունեցան, քան՝ Մէուտական Արաբիան:

Ռուսիա ընդհանրապէս դէմ է արեւմտեան պետութիւններու միջամտութիւններուն եւ երկրի մը վարչակազմը տապալելուն: Իսկ Սուրիոյ պարագային, Ռուսիա տեսաւ, որ ինք կրնայ դերակատարութիւն ունենալ, մանաւանդ որ արեւմտեան երկիրները մեծ հակասութիւններու մէջ էին եւ կ'ուզէին Ասատի զիջումը իշխանութենէն, բայց միեւնոյն ժամանակ կ'ուզէին պահպանել պետականութեան կառոյցները. այս մէկը մեծ հակասութիւն էր: Ես կը խորհիմ, որ Սուրիոյ մէջ այս մէկը իրականացնելը շատ դժուար է, որովհետեւ Ասատը ձեռնհաս է իր պետութեան բոլոր լծակներուն, ուրեմն Ռուսիոյ 2015-ի միջամտութիւնը, կը խորհիմ, թէ հիմնականօրէն արեւմուտքին ուղղուած արարք մըն էր: Այսօր Ռուսիան ցոյց տուաւ, որ մեծ դերակատարութիւն կրցաւ ունենալ, ինչ որ ռուսական յետսովետական պատմութեան մէջ շատ կարեւոր քայլ է. այնքան կարեւոր՝ ինչքան 2008-ի Վրաստանի պատերազմը, երբ Ռուսիա ցոյց տուաւ, որ ինքը վերադարձած է միջազգային իսպաղաշտ եւ այդ դաշտին վրայ կրնայ մեծ դերակատարութիւն ունենալ:

Միացեալ Նահանգներու պարագային, արդէն ըսի, որ մեծ հակասութիւններու դէմ յանդիման էին եւ չէին գիտեր, թէ ճիշդ ի՞նչ կ'ուզեն: Ձեմ կարծեմ, որ Միացեալ Նահանգները ռազմավարական մեծ շահեր ունի Սուրիոյ մէջ, որովհետեւ Սուրիան Իրաք չէ, ոչ ալ Մէուտական Արաբիա: Ամերիկացիները Օպամային ժամանակ փորձեցին որոշ հաւասարակշռութեան դեր ստանձնել, սկիզբը իրենց մտահոգութիւնը այն էր, որ Սուրիոյ ապստամբներուն մօտ չյայտնուին վտանգաւոր գէնքեր (ինչպէս՝ հակաօդային հրթիռները), բայց յետոյ իրենք համաձայնեցան 2014-ի Սեպտեմբերին, որ նման գէնքեր յայտնուին: Իմ հասկացողութեամբս ամերիկացիները շատ հակասական քաղաքականութիւն վարեցին Սուրիոյ հարցով, իրենք չունէին յստակ ուղեգիծ, իրենք գիրքեր հակասեցին մի քանի անգամ, եւ այս ցոյց տուաւ, որ ամերիկացիները Միջին Արեւելքի մէջ այսօր չունին յստակ պատկերացում, առաւել ինչ՝ չունին լծակներ, չունին դաշնակիցներ, այլ՝ մեծ թեսով թշնամիներ: Միջին Արեւելքի մէջ իրենց միակ դաշնակիցը քրեւտերն են, միեւնոյն ժամանակ սակայն PKK-ն ամերիկացիներուն համար ահաբեկչական ցանկին վրան է: Հետեւաբար, այսօր Միացեալ Նահանգները Միջին Արեւելքի մէջ չունի որեւէ ռազմավարական խորք, իրենք պարզապէս կը փորձեն հակակշռել տարբեր վտանգներ՝ ուրիշ ուժերու օժանդակութեամբ:

Քրեւտերուն կեցուածքը եւս հակասական էր Սուրիոյ հակամարտութեան ընթացքին: 2012-ի Յունիսին Սուրիոյ պետութիւնը դուրս գալով քրտական շրջաններէն եւ այդ շրջանները յանձնելով քրեւտերուն՝ շատ ուշիմ քայլ առաւ, այն իմաստով որ կրցաւ ստեղծել հակակշիռ եւ պատնէշ՝ թրքական ազդեցութեան: Սուրիոյ քրեւտերուն նպատակն էր իրենց 3 շրջանները՝ Ճեզիրէն, Քուպանին եւ Աֆրինը միացնելով ստեղծել քրտական իշխանութիւն: Քուպանիի ճակատամարտէն ետք իրենք կրցան Քուպանին կապել ճեզիրէի շրջանին հետ: Մինչ Թուրքիոյ հիմնական նպատակն էր թոյլ չտալ, որ Քուպանին հասնի մինչեւ Աֆրին եւ ամբողջ թրքական սահմանին ստեղծուի քրտական իշխանութիւն: Հիմա մենք չենք գիտեր, թէ քրտական զարգացումները ի՞նչ ուղղութիւն պիտի ստանան: Քրեւտերը 2 ընտրութիւն ունին. կա՛մ կեդրոնանալ Սուրիոյ մէջ եւ այնտեղ գործանել իրենց ինքնավարութիւնը, կա՛մ Սուրիոյ այդ տարածքները օգտագործելով ծառայեցնել իրենց աւելի մեծ նպատակին, որ է պայքարը շարունակել Թուրքիոյ տարածքներուն մէջ:

Հ.– Թուրքիա այսօր կը գտնուի ներքաղաքական փուսի մէջ. արդեօ՞ք ներքին աւելի սուր բեւեռացումներ կամ քաղաքացիական պատերազմ կրնայ ծագիլ Թուրքիոյ մէջ յառաջիկայ օրերուն: Կը նախատեսէ՞ք նման բան:

Վ.Չ.– Թուրքիա, այսինքն էրտողանը, մանաւանդ ռազմական ապստամբութեան փորձէն ետք շատ մեծ թիւով թշնամիներ ունի: Իր նախկին դաշնակիցները՝ Կիւլէնիսիները, իր թշնամիներն են, միեւնոյն ժամանակ բանակը եւս իր թշնամին է, չմոռնանք, որ բանակը փորձեց իր դէմ ապստամբութիւն՝ յեղաշրջում ընելու նպատակաւ: Այդ նոյն բանակը էրտողան 3 պատերազմի մէջ մխրճած է. առաջին՝ ներքին պատերազմ քրեւտերու դէմ, երկրորդ՝ Սուրիոյ մէջ միջամտութիւն, նաեւ Իրաքի մէջ կը միջամտեն... Անհնար է ճնշել բանակ մը եւ նոյն բանակը պատերազմներու մէջ օգտագործել: Թուրքիա ունի նաեւ անտեսական դժուարութիւններ, ինչպէս նաեւ էրտողանը եւ իր կուսակցութիւնը կորսնցուցին իրենց ժողովրդականութիւնը: Հետեւաբար, իմ կարծիքով էրտողան շատ հակասութիւններու դէմ յանդիման կը գտնուի, եւ ես չեմ գիտեր, թէ պիտի կարենա՞յ այս բեւեռացումը հակակշիռի տակ պահել... Թուրքիոյ ներքաղաքական զարգացումները մտահոգիչ են:

Հ.– Հարաւային Կովկասի մէջ, Հայաստան—Ատրպեյնան հակամարտութիւնը թէժացման սեփն էր անցեալ տարուան Ապրիլին. կը կարծէ՞ք, որ յետագային Պաֆու կրնայ դիմել նման ռազմական արկածախնդրութեան:

Պ.– Ես կը խորհիմ, որ ապրիլեան պատերազմէն ետք Իլհամ Ալիեւ պէտք է երկար մտածէ նախքան նման քայլի գիմելը: Ապրիլեան պատերազմը ցոյց տուաւ, որ հակառակ որ Ատրպեյնան վերջին 10 տարիներուն միլիտաներ ծախսած է իր բանակին վրայ, սակայն ռազմական կշիռն ու առաւելութիւնը Ատրպեյնանի օգտին չէ: Եթէ Ատրպեյնանի օգտին ըլլար՝ մի քանի օրուան պատերազմէն ետք չէր դադարեցներ պատերազմը... այդ պատերազմը ցոյց տուաւ, որ հայ զինուորը, հայ երիտասարդը, որ խրամատներուն մէջն է, պատրաստ է իր գէնքով դուրս գալ Ատրպեյնանի շատ աւելի բարդ, շատ աւելի թանկ ռազմական «խաղալիք»ներուն դէմ: Այս առաջին անգամը չէր, 1992–94-ի պատերազմին նոյնպէս Ատրպեյնան շատ աւելի մեծ քանակութեամբ գէնք, գինամթերք եւ զինուոր ունէր, հայերը շատ աւելի համեստ միջոցներ ունէին, բայց դարձեալ այդ պատերազմին հայերը յաղթեցին: Հետեւաբար, ինչպէս ըսի, Ալիեւ պէտք է երկար մտածէ նախքան ռազմական քայլ մը առնելը:

Հ.– Աշխարհ այսօր կը դիմագրաւէ Իսլամական պետութեան ահաբեկչական հարուածներ: Ի՞նչ են նման արարքներու ետին կանգնող դրոյապատճառները:

Վ.Չ.– Իսլամական պետութիւնը՝ Տահէշը, իրմէ առաջ ալ Գաիտէն, շատ յստակ հաւատալիքներ ունին: Անոնք կը նկատեն, թէ աշխարհի մէջ կան իրենց պէս հաւատացեալներ եւ կան մնացածները, որոնք հաւատացեալներ չեն, հետեւաբար այդ անհաւատները կրնան իրենց թիրախ ըլլալ եւ զոհ դառնալ: Իրենց հասկացողութեամբ ոչ միայն քրիստոնեաներ կամ այլք անհաւատ են, այլ նոյնիսկ իսլամներու մեծամասնութիւնը: Իսկ Տահէշի ստեղծած Սուրիոյ եւ Իրաքի մէջ իսլամական պետութեան մը ստեղծումի գաղափարախօսութիւնը այսօր փլուզման իր վերջին օրերը կ'ապրի: Հիմնական հարցը այն է այժմ, որ իսլամական այդ պետութեան փլուզումէն ետք ի՞նչ գաղափարախօսութիւն պիտի փոխարինէ այդ ահաբեկչական շարժումը: Չմոռնանք, որ այսօր ճիհատիգով այս նոր սերունդը շատ աւելի մեծ թիւ եւ քանակ ունի: Նախապէս, նախքան Տահէշի առաջ գալը, ճիհատիգով կը տարածուէր իսլամական աշխարհի ծայրամասերուն՝ Աֆղանիստանի մէջ, Եմէնի, Սուտանի մէջ եւ այլուր, սակայն Տահէշը այդ բոլորը բերաւ արաբական եւ իսլամական աշխարհի կեդրոնական շրջան՝ Մուսուլ, Տապէք, Սուրիա... սակայն անոնք պիտի պարտուին Սուրիոյ եւ Իրաքի մէջ (վերջերս Ռազգայի վերջին թաղամասերը անկման եզրին են, սուրիական բանակը հասաւ Տէր Ջօր եւ այլն): Ի վերջոյ յստակ է, որ Տահէշ Սուրիոյ եւ Իրաքի շրջաններէն պիտի վերանայ, ասոնք ճիհատիգով երկրորդ սերունդն էին, հարցականը այն է, թէ երրորդ սերունդը քաղաքական լեզու պիտի սկսի՞ խօսիլ, թէ՞ պիտի շարունակէ այս կոյր ահաբեկչութեան ընթացքը...

Հարցազրույցը վարեց՝ Սոնա Թիթիզեան Կէտիկեան

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությանը անկախության 26-ամեակի եւ Գանատայի հիմնադրության 150-ամեակի տօնակատարություն



Կիրակի, 24 Սեպտեմբեր 2017-ին, կէսօրէ ետք ժամը 2-էն սկսեալ Մարքամի «Յիշատակի պուրակ»-ին մէջ տարբեր միջնորդող մը կը տիրէր: Պետական եւ գաղութի գանազան կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ, պարախումբերու ու երգչախումբի անդամներ, բոլորը եկած էին ներկայ գտնուելու եւ մասնակցելու Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեան անկախութեան 26-ամեակի եւ Գանատայի հիմնադրութեան 150-ամեակի տօնակատարութեան:

Ներկաները նախ յոտնկայս ունկնդրեցին ՀՀ-ի, Արցախի եւ Գանատայի քայլերգները:

Հանդիսավար տղթթ. Գրիգոր Պէպէճեան անգլերէն եւ հայերէն բացման խօսքով բարի գալուստ մաղթեց ՀՀ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ն. Գ. Լեւոն Մարտիրոսեանին, Մարքամի քաղաքապետ Յրանք Աբարփիթին, խորհրդարանի անդամներ Պապ Սարգսյան եւ Մայքըլ Չէնին, Մարքամի փոխքաղաքապետ Ճէք Հիթին, քաղաքապետական խորհուրդի անդամ Նիրմայա Արմսթրոնգին, քաղաքի աւագ վարիչ (chief administrative officer), Թորոնթոյի քաղաքապետական խորհուրդի անդամ եւ խորհրդարանի նախկին անդամ Ճիմ Քարիսթիանսին, Մարքամ քաղաքի աշխատանքներու բաժնի տնօրէն Մորլըն Ճոնզին, Աբարպոլոյի Էյճընքորթ շրջանի խորհրդարանական թեկնածու Արիս Պապիկեանին, գերշ. ծայրագոյն վարդապետներ Գեղարդ Քիւսպէքեանին եւ Նիլա Գրիգորեանին, արժանապատիւ աւագ քահանաներ Կոմիտաս Փանոսեանին եւ Ջարեհ Ջարգարեանին, վերապատուելի Սերոբ Մկրտիչեանին, միութիւններու ներկայացուցիչներուն եւ բոլոր ներկաներուն: Ան անդրադարձաւ պատմական կարգ մը իրադարձութեանց, որոնցմէ ետք կերտուեցան ՀՀ-ի եւ Արցախի անկախութիւնները 26 տարի առաջ: Ծնորհակարդ Գանատան իր հիմնադրութեան 150-ամեակին առիթով: Երախտագիտութեամբ եւ գոհունակութեամբ երեք երկիրներուն մաղթեց յարատեւ վերելք ու բարգաւաճում:

Գեղարուեստական յայտագիրը սկսաւ «Մշոյ Աղջիկ», «Էրզրումի Շորոր» եւ «Սարգարապատ» երգերով, կատարողութեամբ գաղութի երիտասարդ եւ փայլուն մենակատար Արմինիա Սարգիսեանի եւ «Հորովի» անսամպլի անդամներուն, որոնք կրցան բոլոր ներկաներուն փոխանցել հայկական երաժշտական հաճելի եւ ճոխ միջնորդող մը: Պատանի Լոուի Արամեան ասմունքեց Անդրանիկ Մառուկեանի «Ուխտ Արարատին» կտորը եւ յաջողեցաւ իր ներկայացումով տպաւորել նոյնիսկ ներկայ օտար հիւրերը: Համազգայինի «Գուսան» բազմանդամ երգչախումբի անդամները բարձրացան բեմ եւ ղեկավարութեամբ Հոփփսթի Թովմասեանի եւ դաշնակի նուագակցութեամբ Վանիկ Յովհաննիսեանի՝ ներկայացուցին «Երեւան», «Ղարաբաղ» եւ «Ազգ փառապան» երգերը:

Մարքամի քաղաքապետ Յրանք Աբարփիթի իր խօսքը փոխանցեց ներկաներուն: Ան բարի գալուստ մաղթեց պաշտօնական հիւրերուն, կղերականներուն եւ բոլոր ներկաներուն, շնորհակարդ դեսպանը եւ Կոմիտէի նորընտիր հերթապահը, շնորհակալութիւն յայտնեց Նշան Աթիբեանին՝ Մարքամի մէջ տարած ժրջան աշխատանքին համար: Ան գնահատեց գեղարուեստական յայտագրին մաս կազմող բոլոր անհատները, յայտնեց, որ Հայաստանի հանդէպ Հայ ժողովուրդին սէրը անսահման է: Քաղաքապետը քաջ կը գիտակցի, որ Հայերս կառչած ենք մեր անցեալին, չենք մոռնար Մեծ եղեռնը, եւ կը յուսայ, որ աշխարհի չորս ծագերուն շարունակուող բոլոր անարդարութիւններն ու նորօրեայ եղեռները վերջ գտնեն: Հակառակ անոր որ այսօր տեղեկութիւնները շատ արագ կը փոխանցուին աշխարհի մէջ, սակայն տակաւին եղեռնները եւ բնաջնջումները կը

շարունակուին: Ան շնորհակարդ եւ շնորհակալութիւն յայտնեց Հայ ժողովուրդին, որ եղեռնի դառն յիշատակը վառ կը պահենք եւ եղեռնի պատգամը կը փոխանցենք զանազան միջոցառումներով: Ան իր գոհունակութիւնը յայտնեց, որ Հայ ժողովուրդը կը գտնուի Մարքամի «Յիշատակի պուրակ»՝ նշելու անկախութեան տօնը: Ծնորհակալութիւն յայտնեց, որ եղեռնի 100-ամեակին առիթով նախաձեռնեցինք 100 ծառերու նուիրատուութիւնը: Անդրադառնալով Գանատայի հիմնադրութեան 150-ամեակին՝ ան հաստատեց, որ Գանատան ալ իր կարգին, ըլլալով մեծ երկիր, ունի իր պատմութեան մուկ էջերը. առաջարկեց, որ Գանատան պէտք է բնիկ գանատացիներուն հետ հաշտութեան եզրեր գտնէ (reconcile): Ան աւելցուց, որ գանատացիները հպարտանալու շատ պատճառներ ունին եւ նաեւ ունին շատ ընկերներ՝ աւելի լաւ ըլլալու: Ան քաջաբերեց մեզ՝ մեր մշակոյթին ու սովորութիւններուն կառչած մնալուն համար, եւ նշեց, թէ մեր աւանդութիւնները հրամայեցին Գանատային՝ կը հարստացնենք Գանատայի մշակութային բազմազանութիւնը: Քաղաքապետը իր խօսքը աւարտեց՝ ընթերցելով «Յիշատակի պուրակ» յուշարձանին վրայ գետեղուած արձանագրութիւնը:

Գեղարուեստական յայտագիրը շարունակուեցաւ տաղանդաւոր կիթառահար Լեւոն Իշխանեանի եւ իր նուագակիցներու «Սիրուն» եղանակի կատարումով: «Կակահներ» պարով ելոյթ ունեցաւ Համազգայինի «Էրեբունի» պարախումբը, որուն գեղարուեստական ղեկավարներն ու պարուստացիներն են Արեւիկ եւ Արման Աւոյեանները, յորինում՝ Վանուշ Խանամիրեանի:

Տղթթ. Պէպէճեան հրաւիրեց խորհրդարանական թեկնածու տիար Արիս Պապիկեանը, որ իր սրտի խօսքը փոխանցեց ներկաներուն՝ ուրախութեամբ եւ հպարտութեամբ անդրադառնալով Հայաստանի անկախութեան: Ան քաջաբերեց երիտասարդները մաս կազմուելու գանատական քաղաքական առօրեային եւ փորձառութիւն ձեռք ձգելով՝ դառնալու գանատական քաղաքական գործիչներ: Ան ընթերցեց Օնթարիոյի ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան այս առիթով յղուած խօսքը:

Նազօ Փօլատեան ասումով ասմունքեց իր համարած գանազան բանաստեղծութիւններէ բաժնիները:

Օրուան պատգամաբերը՝ ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Ն. Գ. Լեւոն Մարտիրոսեանը ներկայացուց կարգ մը տեղեկութիւններ իր նշանակման մասին եւ շնորհակալութիւն յայտնեց նախորդ դեսպան Արմէն Եկանեանին՝ Հայ-գանատական յարաբերութիւններու զարգացման ուղղութեամբ իր կատարած աշխատանքին համար: Ան հաստատեց, որ 26 տարիներու ընթացքին մեր երկիրը ապացուցած է, որ արժանի է իր տեղը ունենալու ժողովրդավար երկիրներու միջազգային ընտանիքին մէջ: Անդրադարձաւ աշխարհի չորս ծագերուն Հայ անհատներու նուաճած յաջողութիւններուն, որոնք պատճառ կը դառնան «Հայաստան» բառը հնչեցնելու ամէնուրեք, եւ այդ նուաճումներուն կարեւորութեան՝ Հայաստանի նոր խոչընդոտները յաղթահարելու մէջ: Ան նշեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը Հայ ժողովուրդի 26-ամեայ գաւազն է, որ պատրաստ է նոր հորիզոններ բացայայտելու: Նաեւ յայտնեց, որ այս տարի Հայաստանի եւ Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակն է: Անցնող տարիներու ընթացքին յարաբերութիւնները այնքան զարգացած են, որ բոլոր ոլորտներու մէջ փոխգործակցութեան գրեթէ աշխոյժ շփումներ հաստատուած են, որուն հետեւանքով 2018-ին Հայաստան աժմանացաւ Յրանքոֆոնիայի գերագոյն ժողովը Երեւանի մէջ կազմակերպելու պատուին, ուր այլ պատուիրակութիւններու կարգին կը սպասուի գանատական

պատուիրակութիւնը՝ վարչապետ Ճասթըն Թրուսոյի գլխավորութեամբ:

Դեսպանը կարեւորեց տնտեսական գեանի վրայ տարուած աշխատանքները եւ խոստացաւ, որ իր ուղարկութեան առարկան պիտի դառնայ ուսումը եւ շուտով հանդիպումներ պիտի ունենայ գանատական առաջատար ուսումնական հաստատութիւններու ղեկավարներու հետ՝ քննարկելու կրթութեան ոլորտին մէջ երկու երկիրներուն միջեւ համագործակցութեան խորացման հեռանկարները: Ան թուեց Գանատայի համագաշտութեան 150-ամեակին առիթով իրագործուած ձեռնարկները: Անդրադառնալով գանատահայութեան տարած աշխատանքներուն՝ ան գնահատեց սուրիահայերու Գանատա տեղափոխման գծով գանատահայերու տարած աշխատանքը, հաստատեց, որ այս ժրջան աշխատանքը գնահատուած է նաեւ Գանատայի վարչապետ Ճասթըն Թրուսոյին՝ ՀՀ-ի անկախութեան 26-րդ տարեգարծին առիթով իր յղած ուղերձին մէջ: Դեսպանը նաեւ գնահատեց գանատահայերու ներդրումները մայր հայրենիքի եւ Հայ ժողովուրդին առնչուող բոլոր հարցերու լուծման մէջ: Նշեց կարկառուն գանատահայերու անուններ, ինչպէս՝ Եուսուֆ Քարշ, Իգապէլ Պայրաքտարեան, Փիթըր Ունճեան եւ այլք:

Դեսպանը դարբաղեան շարժումը համարեց նորօրեայ զարթօնք, պայքար՝ յանուն ազատութեան ու արդարութեան, յանուն մեր իրաւունքներու պաշտպանութեան, որ կը խորհրդանշէ մեր հաւաքական կամքն ու միասնակամութիւնը: Հաստատեց, որ ազատ Արցախը այսօր կայացած պետութիւն է՝ պետութեան մը գոյութեան համար բոլոր բաղադրիչներով, ինչպէս նաեւ իր ժողովուրդին սեփական լուսաւոր ապագային հանդէպ ունեցած հաւատքով: Ան ըսաւ, թէ երեսուն տարիներ ետք մենք կ'արձանագրենք, որ Հայ ժողովուրդը միասնական էր 1988-ին, միասնական է 2018-ի չեմին եւ յաւերժ միասնական պիտի մնայ: Ան շնորհակալութիւն յայտնեց Գանատայի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբի համաձայնագրաներու ջանքերուն աջակցելուն համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին՝ հպարտութեամբ ընդգծեց գանատահայերու աւանդը այդ կարեւոր գործին մէջ: Ան նշեց, որ Գանատան մաս կը կազմէ արդարութեան ջատագով հանդիսացող այն երկիրներու ընտանիքին, որոնք օրէնքի ուժով եւ պետական բոլոր մակարդակներով ճանչցած են Հայոց Ցեղասպանութիւնը եւ դատապարտած են անոր կազմակերպիչները: Դեսպանը նաեւ անդրադարձաւ Թուրքիոյ իշխանութիւններու ընթացքին եւ մէջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Սեպտեմբեր 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ժողովի նստաշրջանին ընթացքին ունեցած ելոյթը: Դեսպանը իր պատգամը աւարտեց՝ Սեպտեմբեր 21-ը Հայոց ժամանակակից պետականութեան զարթօնքի օրը համարելով եւ առաջարկեց, որ բոլորին առաքելութիւնը ըլլայ այդ օրը ամէն տարի նշելը:

Գեղարուեստական յայտագիրը փակուեցաւ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ «Սասուն» պարախումբի «Սեւանի» եւ «Սասուն» ճոխ պարերու կատարումով (պարուստոյց եւ գեղարուեստական ղեկավար՝ Սեւակ Աւագեան, յորինում՝ Վանուշ Խանամիրեան):

Տղթթ. Գրիգոր Պէպէճեան իր փակման խօսքով շնորհակալութիւն յայտնեց ձեռնարկի աշխատանքներուն եւ գեղարուեստական յայտագրին մաս կազմող իւրաքանչիւր անհատի, բարի երթ մաղթեց ներկաներուն եւ հրաւիրեց Գեղարդ Մ. Վրդ. Քիւսպէքեանն ու Նիլա Մ. Վրդ. Գրիգորեանը «Պահպանիչ»ով փակելու այս իւրայատուկ տօնակատարութիւնը:

Արշօ Արապաթեան Նուպարեան

Անտեսումը Միասնության Զ'առաջնորդեր

(ՈՉ ԱՆ ԾԱՂՐԱՆՔԸ ԵՒ «ԾՕ»Ն)

Մեր խօսքը կը վերաբերի Հայաստան - Սփիւռք վերջին խորհրդաժողովին ու այդ առթիւ ստեղծուած կարգ մը երեւոյթներու:

Սկզբունքով, նման համախմբումներ միայն դրական լիցքեր կրնան ստեղծել, կամ՝ պէ՛տք է ստեղծեն: Երբ նոյն ազգին պատկանող տարարներով հոսանքներու, մտածողութիւններու եւ ասպարէզներու մարդիկ քով - քովի կու գան՝ հասարակաց օրակարգերով:

Երբ առաջադրուածը համախմբում, կամ միասնութիւն ստեղծել է, առնուած գործնական քայլերը եւս պէ՛տք է յենին նոյն այդ տրամաբանութեան վրայ:

Խօսինք ցայտուն օրինակով մը: Բացման նիստին, որուն կրցաւ հետեւիլ այս յօդուածագիրը ուղիղ կապով (համացանցը եւ համակարգիչը ողջ մնան), բեմին վրայ էին ու պաշտօնական խօսքեր ըսին Հայաստանի ու Արցախի նախագահները, ինչպէս նաեւ... երկու կաթողիկոսները:

Եթէ հոգեւոր պետերուն խօսք պիտի տրուէր, այդ պարագային ինչո՞ւ բեմին վրայ էլին ու խօսքի առիթ չարուեցաւ հայ միւս երկու յարանուանութիւններու հոգեւոր պետերուն: այսինքն հայ Աւետարանական եւ հայ Կաթողիկէ եկեղեցիներու առաջին դէմքերուն: Անոնք եւս ըսելիք չունէին: Այս երկու յարանուանութիւններն ալ հայրութեան բաղկացուցիչ տարրերէն են՝ իրենց քանի մը դարեայ ճոխ կենսագրութեամբ՝ հոգեւոր, ընկերային ու մշակութային - կրթական բնագաւառներէ ներս:

Ոչ ըմբռնելի, ոչ ալ ներելի էր իրենց բացակայութիւնը այս պարագային. եւ թող յստակ ըլլայ, որ մեր այս խօսքը կ'ուղղուի համագումարի կազմակերպիչներուն: Ընդդէմ է համախմբելու անուան տակ կազմակերպուած խորհրդաժողովէն դուրս պահել նշեալ երկու յարանուանութիւնները: Հակասութիւն կայ հոս կազմակերպիչներու լողուններուն եւ գործին միջեւ:

Սա մէկ երեւոյթ: Գանք երկրորդին: Խորհրդաժողովին կապակցութեամբ կատարուած պաշտօնական լրատուութիւնը (կամ քարոզչութիւնը) «չօ» մը կազմակերպելու տպաւորութիւնը կը ձգէր: Օրինակ՝ աննախընթաց մեծ թիւով երկիրներէ հրաւիրեալներ, ու ապա՝ մեծ թիւեր. սկիզբը՝ 3000 հոգիի մասին խօսուեցաւ, վերջը անշուշտ՝ չէ այդքան չէ, 1500 հոգի, եւ այլն:

Փոխադարձ վստահութիւն ստեղծելու եւ ամբարանելու կոչուած քայլերը չեն կրնար ածան քարոզչամիջոցի վերածուիլ պարոնայք: Լրջութեան պակաս մը կայ հոս:

Խօսինք վստահութեան մասին: Խօսինք: Երբ հայրենի իշխանութիւնները, իրենց վարած ներքին ընկերային - տնտեսական քաղաքականութեան մէջ, կ'առաջնորդուին ազատական գաղափարախօսութեամբ, երբ օրէնքի գերիշխանութեան համահունչ չէ եղած անցնող տարիներու իրենց վարքագիծը, շատ բնական է, որ թերահաւատութիւնը սկսի տիրական դառնալ:

Մեր երկրի օրինապահ մարմինները ամէն քայլափոխի հպարտօրէն կը հաղորդեն, թէ «յայտնաբերած են» այսքան տարիէ ի վեր հետապնդող այսինչ կամ այնինչ քրէական յանցագործը՝ սովորական գրպանահատներ, դրացիներ, կիներ, կամ խանութ մը դաշոյնի սպանողներ:

Հատենք, դրացիներ կիներ, կամ խանութ մը դաշոյնի սպանողներով կողոպտած հասարակ գողեր:

Սակայն կը սպասենք օրինապահ մարմիններու այն լրատուութեան, ուր մեզի հաղորդեն, թէ յայտնաբերած են Պոռչեանի գիւղապետը օր ցերեկով (առաւօտեան ժամը 9ին) սպաննած ոճրագործը, կամ արարքը հրահանգողը: Պոռչեանը ոչ Պէյֆինկ է, ոչ Թոքթո, ոչ ալ Նիւ Եորք, ուր յանցագործը կարենայ անհետանալ տասնեակ միլիոն մարդոց մէջ:

Կը սպասենք այն օրուան, երբ մեր երկրի իշխանութիւնները քաղաքական կամքը ունենան եւ գործնական քայլեր առնեն երկրի տնտեսութիւնը խեղդող մենաշնորհակերտներուն նկատմամբ: Ամէն պատճառ ունինք համոզուելու, որ այս ուղղութեամբ վարչապետ Կարէն Կարապետեանի առած քայլերը (ինչքան ալ ողջունելի եւ դրական) կիսամիջոցներ են պարզապէս, որովհետեւ արմատական բնոյթ չունին: Որովհետեւ այդ քայլերուն թիրախը մենաշնորհներու համակարգը չէ: Վ'ըմբռնենք նաեւ այն, որ նման արմատական քայլեր գրիչի հարուածով չեն առնուիր: Հայաստանը ունի իր իւրայատուկութիւնները, որոնք համապատասխան մօտեցում կը պահանջեն: Սակայն միաժամանակ, նոյն այդ նրբութիւններուն անձանօթ չեն մեր երկրի ուժի խաղաքարտերը իրենց ձեռքերուն մէջ ունեցողները:

Աւելորդ է ըսել, որ այս երկու ուղղութիւններով որդեգրուելիք քաղաքականութիւնը մեծապէս կ'առողջացնէ երկրի ներքին հոգեբանական մթնոլորտը, ու առաջը կ'առնէ արտագաղթին. առնուազն՝ մեծ չափով առաջը կ'առնէ ատոր տուն տուող պատճառներուն:

Հասանք երրորդին (ու մեր յօդուածը կը փակենք չորրորդով):

Խորհրդաժողովին մասին կատարուած պաշտօնական ուսումնասիրութեամբ քարոզչութիւնը դուրս բացաւ անխուսափելի հակազդեցութեան, նոյնքան հասարակ տեղիք՝ «է այս ժողովին արդիւնքը ի՞նչ պիտի ըլլայ որ, մինչեւ հիմա եղածները ինչ արդիւնք տուեր են որ ասի ալ արդիւնք տայ»:

Ցանկապատին երկու կողմերն ալ կը մոռնային, որ քանի մը հարիւր հոգիներ համագումարները չեն կրնար անկիւնադարձային որոշումներ տալ, որովհետեւ՝

- Ա) Այդ չէ նպատակը:
- Բ) Մասնակիցները բնականաբար չունին որոշումներ կայացնելու լիազօրութիւններ:
- Գ) Միայլ է նման ակնկալութիւններ առաջ քաշելը:

Նման խորհրդաժողովներու նպատակը, ինչպէս ըսուեցաւ վերը, դրական մթնոլորտ ու միջավայր ստեղծելն է, ոչ թէ այդ ուղղութեամբ պարզապէս տպաւորութիւններ ստեղծելը: Յստակօրէն ըսենք՝ այս դրական մթնոլորտին կրնան նպաստել միայն ու միայն այն ելոյթները, որոնք առանց ամբոխավարական «փոփոխութիւն»ի, առանց «պէտք է ասանկ ըլլայ, պէտք է անանկ ըլլայ» աշակերտական մտայնութեան, կրնան լուծումի ուղիներ մատնանշել, առնուազն վարքագծային մակարդակի վրայ: Այլապէս, ո՞վ չի գիտեր որ արտագաղ-

Ցանկապատին երկու կողմերն ալ կը մոռնային, որ քանի մը հարիւր հոգիներ համագումարները չեն կրնար անկիւնադարձային որոշումներ տալ, որովհետեւ՝

- Ա) Այդ չէ նպատակը:**
- Բ) Մասնակիցները բնականաբար չունին որոշումներ կայացնելու լիազօրութիւններ:**
- Գ) Միայլ է նման ակնկալութիւններ առաջ քաշելը:**

թը չարիք է Հայաստանի համար, ո՞վ չի գիտեր որ «Սփիւռքը կը մաշի» (թէեւ հոն ալ հարց ունիմ. այդ մասին՝ ուրիշ առիթով), ո՞վ չի գիտեր որ ներգրումները անհրաժեշտ են:

Պակտող սակայն, ինչպէս ըսինք, այդ պաշտօնական բեմին լուծումներու պատկերացումն ու ատոնց նկատմամբ ցուցաբերուելիք կամքն էր:

Հասանք չորրորդին (կարճի կապենք):

Այս խորհրդաժողովին առաջ, ատոր ընթացքին ու ատկէ ետք, ընկերային ցանցերու եւ մամուլին մէջ չպակասեցան հեղանական, ծաղրական ու յաճախ ալ ներքին անըմբռնելի մաղձով լեցուն արտայայտութիւններ: Քննադատութիւնը օգտակար է, երբ «քննելով» «գտել» կայ խնդրին մէջ: Բայց մեր խօսքը քննական - քննադատական մօտեցումներուն մասին չէ. այլ՝ ինչպէս ըսինք, ծաղրանքին: Նման արտայայտութիւններու տէրերը մէկանգամընդմիշտ մոռցած են, որ ծաղրանքը չի նպաստեր լուծումներու փնտառութիւն. հեղանակները եւ թունոտ արտայայտութիւնները անպայման «քաջութեան» ցուցանիչ չեն, այլ պարզապէս՝ յօնքը շտկելու փոխարէն աչքը կը հանեն:

Այնպէս որ, անտեղի «չօ»ները, ածան քարոզչութիւնը, միասնութեան անուան տակ նոր բաժանարար գիծեր ստեղծելը, ինչպէս նաեւ ծաղրանքն ու «սինիզմ»ը ոչ մէկ ձեւով կը նպաստեն մեր հարցերու լուծումին:

Միւս կողմէ, տրամաբանուած, կշռադատուած մօտեցումներն են, որոնք կրնան լուսաւորել ճամբան, ուղի ցոյց տալ, եւ լուծումներու առաջնորդել: Կարգացէ՛ք այս խորհրդաժողովի նիստերուն ընթացքին դաշնակցական քաղաքական, մշակութային, կրթական կամ մամուլի գործիչներուն ելոյթները եւ պիտի համոզուիք այս իրականութեան:

ՎԱԶԷ ԲՐՈՒՏԵԱՆ

Հ.Յ.Դ.
ՍԱՐԳՍ ԶԷՅՐԵԱՆ
ԿՈՄԻՏԵՆՈՒԹԵԱՆ
25-ԱՄՄԵԱԿ
1992-2017
19 ՆՈՅՆԱՐԵՐ, 2017



Ghadir


Meat & Restaurant

Մեր յարգյալ յաճախորդներուն կը տեղեկացնենք, թէ GHIADIR մտափաճառատու են ու ճաշարանի փոխադրուած 1, առկի բնդարձակ և յարմարաւէտ կէտքոն ուր՝ նորագոյն եւ լաւագոյն ձևով ծառայելու մեր յաճախորդներու և:

Մեր ճաշարանէն ներս կը սպասարկուին միջին արևելեան գանձազան ճաշատեսակներ, օրինակ՝ մենէիշ, պանիրով պեթրէկ, հաւու եւ կովու միսով շաուրմա, հաւու եւ կովու միսով խորոված, մաաշոթ, չի բոֆթ, լման հաւու խորոված, աւճալի եւ այլ տեսակի սղանդէրներ:

ՆՈՐ ՀԱՍՅԷ՝
 1848 Lawrence Avenue East
 Scarborough, Ontario M1R 2Y4

ՀԵՌԱԶԱՅՆ՝
 (416) 750-7404 կամ (416) 750-7400



ANI

Ristorante

905.761.6484

1450 Clark Ave. West,
Thornhill ON L4J 7R5

LOOKING FOR FULL TIME CHEF TO GRILL



www.aniristorante.ca

*Fine Dining
Catering
Party Room*
FOR UP TO 15 PEOPLE



**Pharmacie
Levon Benohanian et
Mher Koubelian Inc.**
Pharmaciens-propriétaires

3915, Boulevard Samson
Laval, QC H7W 2G1



T 450 688-4111
F 450 681-5525
proximlaval@gmail.com


Lun. au vend. : 8h30 à 21h
Sam. et dim. : 9h à 17h
Infirmière (jeudi) : 8h30 à 15h

LIVRAISON GRATUITE



BAL MASQUÉ

Danse Annuelle Homenetmen Gamk
ՀԱՐՄ Կամքի պարահանդես



Sako
Tashjian

Samedi 28 Octobre, 2017

Portes Ouvertes à 19h30

Le Château Royale

3500 Boulevard du Souvenir, Laval

Sako Tashjian et orchestre

Admission général 60\$

Admissions pour les enfants
de moins de 12 ans 40\$

Pour les réservations de table
veuillez appeler:

Hasmik Bilmedjian: 514-831-4755

Melissa Thomassian: 514-831-7138



W/E DJ

Chris24



Շաբաթ, 28 Հոկտեմբեր 2017-ին

Երեկոյեան ժամը 7:30-ին

Տոմսերու սակ՝ 60\$

12 տարեկանէն վար՝ 40\$

Տոմսերը ապահովելու համար

Դիմել Յասմիկ Պիլեմճեանին՝

514 831-4755

Եւ

Մելիսա Թոմասեանին՝

514 831-7138



POKER NIGHT

CALLING ALL PLAYERS
AT LARA'S BANQUET HALL
SAT. OCT. 14TH 2017 AT 7PM

TICKETS \$100


Call Vik for tickets 647-273-6846

1st place prize \$2,500
+ many other prizes

- > INCLUDES DINNER, ALCOHOLIC DRINKS AND DESSERT
- > COME AND ENJOY WITH THE HYE RIDERS

Visit the new and improved ACC Website:

Այցելեցե՛ք Թորոնթոյի Հայ Կեդրոնի Նոր Կայքէջը՝



Բարի Քաղաքացի Թորոնթոյի Հայ Կեդրոն

acctoronto.ca

LAVALLOIS EN MOUVEMENT!

LAVAL ON THE MOVE

For even better municipal services

The Mouvement Lavallois team will take action throughout Laval. Our objectives:

- To improve the safety and quality of our roadways
- To implement the technologies of a smart city
- To build and renovate more sports and community facilities

"On November 5, let's keep the movement going!"

Mayor of Laval **Marc Demers**

MOUVEMENT LAVALLOIS **ÉQUIPE MARC DEMERS** mouvementlavallois.org

ՄԱՆՐԱՆԿԱՐ Հիւանդոսես

Երկու ընկեր հիւանդոսեսի գացինք երրորդ՝ արուեստագէտ մէկ ընկերով: Երկար ատեն է չէինք տեսած գինք, եւ գոնէ ես քիչ մը յանցաւոր կը զգայի, որ աւելի շատ առիթ չէի ունեցեր, չէի ստեղծել իրեն այցելելու:

Յուշիկ քայլերով, մէկ կողմէ կնոջ օգնութեամբ, միւս կողմէ՝ բազրիքին, աստիճան առ աստիճան ան վերի յարկէն իջաւ վար՝ մեզ դիմաւորելու, ապա տեղաւորուեցաւ նստասենեակի աթոռներէն մէկուն վրայ:

— Պարզ աթոռին վրայ աւելի հանգիստ կը նստի քան բազմոցին,— դիտել տուաւ տիկինը:

Հասկանալի էր, ես ինքս ալ միշտ կը ջանամ խուսափել բազմոցներէն, որոնց կակուղ նստատեղերուն հետ շատ հաշտ չէ կռնակս:

— Է՛հ, սիրելիս, ըսէ ի՞նչպէս ես,— հարց տուաւ ինծի հետ այցի եկած ընկերս:
— Օրէնքով՝ լա՛ւ եմ,— պատասխանեց արուեստագէտ ընկերը՝ իրեն այնքան յատուկ հեգնական ժպիտը չըթնելուն: Վստահ եմ, եթէ գրականութեան նուիրած ըլլար իր ստեղծագործական ճիգերը՝ երգիծագիր դարձած պիտի ըլլար ան: Բայց ողբերգական իրականութիւններ պատկերացնող իր քանդակներուն մէջ անգամ կարելի է նշմարել իր այդ սուր հեգնանքը:

Կինն ալ միացաւ մեզի ու ծայր տուաւ մեր գրոյցը, որ կարծես երէկ միայն ընդհատուած ըլլար: Ու մտքերը թեւածեցին վե՛ր, վե՛ր դէպի մեր հարազատ ուղորտները՝ արուեստ՝ դասական ու արդի, երաժշտութիւն, ժամանակակից կեանքի ընթացք, տեւական փոփոխութիւններ, մանաւանդ արժէքային համակարգի, հաճոյքներու յարատեւ որոնում եւ այլն, եւ այլն:

Այդ նստասենեակին մէջ, բնականաբար այլ բնոյթ չէր կրնար ստանալ մեր խօսակցութիւնը: Այդտեղ իրականութեան մէջ թանգարան մըն է, արուեստագէտին արձաններով ու գծագրութիւններով ըսեմ գարգարուած՝,— ո՛չ, ատիկա ճիշտ չ'արտայայտեր միտքս,— յագեցա՛ծ: Շատ զգոյշ պէտք է շարժիլ այդ սենեակին մէջ որպէսզի բանի մը չզարնուիս, բան մը չտապալես կամ չկոտրես: Իր գործերն են բոլորը, անշուշտ իր գործերուն մէկ մասը միայն, որոնք, միւս սենեակներուն մէջ կամ այլուր մնացածներուն հետ կը փնտռեն իրենց վերջնական կայքը:

— Ի՞նչ պիտի ըլլան այս բոլորը, ո՞ւր պիտի հանգրուանեն...,— կ'անցնի մեր մտքէն, հարց ալ կու տանք իրեն, նաեւ լուեկայն հասկնալով՝ «քեզմէ ետք»...

— Հայաստան, Հայաստան պիտի չտանի՞ս:
— Ես տանիմ, բոլորը նուիրեմ,— հազիւ լսելի ձայնով կը պատասխանէ մեր ընկերը, բայց պէտք է երկու կողմ, չէ՞, սուղոյին դիմաց առնող ալ պէտք է...

Արուեստի գործերէն խօսքը կ'անցնի գիրքերուն: Կողակիցն է հարցը դնողը, մի քանի անգամ ալ կրկնողը.

— Համալսարանները, հանրային գրադարանները, չե՞ն ուզեր այդ գիրքերը— խօսքը կը վերաբերի բարձրարժէք գրականութեան, իմաստասիրութեան, արուեստի ու պատմութեան նուիրուած հասորներուն:

— Ո՛չ, չեն ուզեր:
Ըստ երեւոյթին թուայնացումը շատ բան յեղաշրջած է: Մինչ ասկէ առաջ այդ հաստատութիւնները շնորհակալութեամբ կը ստանձնէին նուիրուող գիրքերը, մանաւանդ երբ քիչ օրինակներ ունէին անոնցմէ, հիմա իրե՛նք չեն գիտեր ի՞նչ ընել դարակներուն վրայ անշարժ նստած այդ հասորները: Ոչինչ գիներով ծախու կը

հանեն, չծախուածն ալ ի վերջոյ իբր թուղթ վերամշակման ընկերութիւններու յանձնելու համար: Գրեթէ ամեն ինչ առցանց մատչելի է, անվճար ընդհանրապէս, ուստի տպագիր գրքի կարիք գրեթէ չի զգացուիր:

— Ձեմ հաւատար,— կը պնդէ տիկինը, ինքն ալ անյագ ընթերցող:
— Թերեւս հազուադէպ պարագաներու պրպտումներ կատարողներ կ'ուզեն մէկէ աւելի հատորները իրենց առջեւ ունենալ, էջերը բանալ ու դիւրութեամբ մէկէն միւսը անցնիլ, այլապէս անհրաժեշտութիւն չէ այլեւս,— կը յարէ միւս ընկերս, որ ամբողջ կեանքը գրքերու հետ անցուցած է:

Դիտել կու տամ, որ նոյնիսկ այդ բոլոր էջերը միաժամանակ բանալու հնարաւորութիւնն ալ կ'ունենաս, երբ մէկէ աւելի պատաստներ, մանաւանդ մեծ պատաստներ ունիս տրամագրութեանդ տակ, ինչպէս է ի՛մ պարագաս այսօր:

— Սուրճ պիտի առնե՞ք,— հարց կու տայ տիկինը, ապա կը փոխէ հարցումը.— աւելի ճիշտ՝ ինչպէ՞ս կ'առնէք սուրճը:
— Ես քիչ մը շաքարով կ'առնեմ:
— Ես ալ՝ առանց շաքարի:

Եւ մինչ տիկինն ու իր հայագգի օգնականը,— որ խնամատար կեդրոնէն պարբերաբար կու գայ ամուսնոյն անմիջական պէտքերը հոգալու եւ քիչ առաջ նոյնպէս մեծ հետաքրքրութեամբ միացած էր մեր գրոյցին,— ներս կ'երթան սուրճ ու քաղցրաւենիք բերելու—հրամցնելու համար, արուեստագէտը կը մատնանշէ ի՛ր հրատարակած պատկերագիրքերը, որոնք քիչ անդին գտնուող սեղանիկին վրայ դիզուած էին: Կը հասկնամ գինք, գիրքերը կը բերեմ—կը դնեմ մեր առջեւ: Դէմքը անմիջապէս կը պայծառանայ:

Ձեռք կ'առնէ առաջինը, կը թղթատէ էջ առ էջ, ցոյց կու տայ այս կամ այն նկարը, ապա կը յամենայ մէկ հատի վրայ:

— Կոմիտաս...,— կ'արտաբերեմ ինքնաբերաբար,— շատ Կոմիտասներ գծած, քանդակած ես:

— Տասնհինգ հատ:
— Ի՞նչ տասնհինգ, ի՞նչ յիսուն...,— կը յուշեմ:

Ամբողջ կեանք մը կը թաւալի մեր աչքերուն առջեւ այդ պատկերներուն ընդմէջէն: Յիսուն, վաթսուն կամ աւելի տարիներու ստեղծագործութիւններ կան այնտեղ:

— Այս կերպարանքները վերստին ու վերստին գծած կամ քանդակած ես:
— Բայց միշտ վերամշակուած, փոխուած,— կը ճշտէ արուեստագէտը:

Ձեռք անդրադարձած ինչպէս ժամերը սահած—անցած են: Կարեւո՛ր հարցեր կը լուծենք, կը փորձենք լուծել հիւր ու հիւրընկալ...: Սակայն փողոցը ինքնաշարժի կայանման ժամերը սահմանափակուած են:

— Կարծեմ չարժեւու ատենն է— կ'ըսէ ընկերս:
Ուրախ, հրաժեշտ կ'առնենք դարձեալ գալու խոստումով. կողակիցը գաղտնաբար մեզի ըսած էր, թէ երբ ծանօթներով շրջապատուած է, մեր ընկերը ինքզինք շատ աւելի լաւ կը զգայ:

Տխրութիւնը յետոյ կը պատէ մեր հոգիները...
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

Նոր հրատարակութիւն «Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում Հայկական Յուշարձանների հետքերով»

«Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում Հայկական Յուշարձանների հետքերով», Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթճեան, Թաւրիզ, 2017, Ա. հատոր, 546 էջ, պատկերազարդ

Ատրպատականի Հայոց Արքայան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթճեանի այս գեղատիպ եւ մեծարժէք հատորին հրատարակութիւնը կը տարբերի անոր հեղինակած շարք մը բարոյալից գիրքերու հրատարակութիւնէն:

Արքայան հօր սոյն հետազօտական տքնաջան աշխատասիրութիւնը կու գայ լրացնելու բաց մը՝ ժամանակի տեւողութեան վրայ մասնագէտ գիտնականներու կողմէ կատարուած Ատրպատականի հայ ճարտարապետական արժէքաւոր կոթողներու պատմութեան ուսումնասիրութեան մէջ, անոնց այժմու իրավիճակը ներկայացնելով:

Հակառակ առաջնորդական ու վարչական պարտականութեանց, Գրիգոր Արքայան անսալով Պօղոս Առաքելի խօսքին, թէ «Օգտագործեցէք ժամանակը» (Եփ 5.16), ձեռնարկած է յիշեալ ճանապարհորդութեան՝ ականատեսի բծախնդրութեամբ տեղագրելու եւ չափազրելու Թեմի տարբեր շրջաններու մէջ գոյ մատուռներն ու պատմական կառոյցները: Տեսնելով անոնց խարխուլ վիճակը ու մտահոգ ժամանակի ընթացքին անոնց փլուզումէն՝ գանոնք լուսանկարած է ապագայի ուսումնասէրներուն օգտակար ըլլալու դիտաւորութեամբ:

Գրիգոր Եպիսկոպոսի ուղեւորութեան Ա. հատորը նուիրուած է Ատրպատականի Թեմի հետեւեալ 11 շրջաններուն.

Թաւրիզ եւ շրջակայք, Դարաշամբ, Արտագ, Սալմաստ, Խոյ, Ուրմիա եւ գիւղեր, Մարաղա եւ գիւղեր, Միհնդաբ եւ գիւղեր, Նաղադէ, Մահաբադ եւ Արգաբիլ:
Արքայան Հայրը հինգ տարիներու ընթացքին մեծ գոհողութիւններով եւ երբեմն ալ վտանգաւոր պարագաներու ներքեւ ճամբորդած, հետախուզած եւ ուսումնասիրած է այդ վայրերուն մէջ կառուցուած 95 եկեղեցիներն ու մատուռները (էջ 13-440): Իր պատումին վաւերականութեան համար օգտագործած է նիւթերուն հետ առնչութիւն ունեցող 37 ուսումնական հրատարակութիւններ էջ (538-540), որոնց միացումով— «Այս աշխատանքի արժէքը հեղինակի սոյն վայրերը անձամբ շրջագա-

յած լինելու եւ տեղագրութիւնը սեփական աչքերի տեսածի հիման վրայ կատարած լինելու բացառիկ պատեհութեան մէջ է» (Երկու խօսք, էջ 9-12): Արգարեւ , ըստ Երեւոյթեան, ան նաեւ պատմած է այդ բնակավայրերու հայագգի բնակիչներու ընկերային, կրթական եւ հոգեւոր հաւատալիքներու իրագործումներու մասին:

Հնագիտական հետազօտութիւններ բաժանմունքը կը պարունակէ հետեւեալ երկասիրութիւնները (էջ 443-487).

- Ս. Ստեփանոս Նախավկայ վանքում յայտնաբերուած մասունքներ:
- Միջնադարեան հինգ խաչքարեր յայտնաբերուեցին Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայ վանքում:
- Հայ հեթանոսական կուռքի մի ոտք յայտնաբերուեց Ս. Թաղէի վանքի շրջակայքում:
- Առաքել Դաւրիթեցու Թաւրիզի տան հետքերը Ղալալում:
- Մարանդի Բակուրակերտ աւանը, որտեղ մահացաւ Հայոց Արտաշէս Բ. թագաւորը (Ն.Ք. 20):
- Թաւրիզի բերդը գերեզմարուած Ս. խաչափայտի բանտը:
- Հայ ժողովուրդի եւ Հայաստանի համար վճռորոշ դաշնագրի վայրը՝ Թուրք-մենչայ:
- Թաւրիզի թուրքական հիւպատոսարանը, որտեղ մտաւ Բալաջան իրրեւ քաղաքական ապաստանեալ:
- Փոխան վերջաբանի բաժինով կը նկարագրուի Թաւրիզ քաղաքի անցեալի ու ներկայի պատմութեան եւ բնակչութեան մասին (էջ 491-512):
- Հատորը լոյս տեսած է Ազգային բարերար եւ «Կիրիկեան Իշխան»ի շքանշանակիր տէր. եւ տիկին. Համագասպ եւ Սեղա Ոսկանեաններու գովելի մեկենասութեամբ:
- Պատմական Ատրպատականի Հայոց պատմութեան մարզէն ներս կարեւոր նպաստ մըն է Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճեանի սոյն շահեկան գործը: Մրտագին շնորհաւորելով գինք՝ կը սպասենք յաջորդ հատորի հրատարակութեան:

Բարգէն Թօփճեան



Դաշնակցութեան Պատմական Թողովին Բացումը Ազատ Ու Անկախ Երեսանի Մէջ

ՀՅԴ Ընդհանուր ժողովներու շարքին իններորդը պատմական եղաւ ոչ միայն իր գումարման պահուան ունեցած ազգային-քաղաքական դարակազմիկ նշանակութեան առումով, այլեւ՝ Հայաստանի անկախութիւնը նուաճած հայ ազատագրական պայքարի առաջնորդ կուսակցութեան հետագայ տասնամեակներու կեանքը հունաւորելու իմաստով:

1919ի Սեպտեմբերը յոյսերու եւ լաւատեսութեան աստեղային ՊԱՀն էր հայ ժողովուրդի եւ Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ:

Առաջին Աշխարհամարտը աւարտած էր եւ, ամբողջ հին աշխարհին հետ, նաեւ ու յատկապէս Մերձաւոր Արեւելքի քաղաքական նոր քարտէսը ձեւաւորման ու վճռագծման իր փուլին մէջ կը գտնուէր:

Թէեւ Հայաստանն ու հայութիւնը ծանրագոյն կորուստներ կրած էին Աշխարհամարտին ընթացքին՝ թրքական պետութեան գործադրած Յեղասպանութեան հետեւանքով, բայց կրցած էին յարուստիւն առնել Մեծ Գողգոթայէն եւ ոչ միայն նուաճել անկախութիւնը հայրենիքի փոքր, բայց աստիճանաբար ընդարձակուող մասին վրայ, այլեւ՝ հաստատուն հիմքով ամրապնդել հայոց ազգային պետականութիւնը:

Մայիս 1919ին, Հայաստանի ազատութեան եւ անկախութեան առաջին տարեդարձին առիթով, Հայաստանի Հանրապետութեան նորակազմ կառավարութիւնը, Ալ. Խատիսեանի վարչապետութեամբ, խորհրդարանին ներկայացուած իր քաղաքական ուղեգրի մէջ, արտայայտելով պահուան ընդհանուր խանդավառութիւնը եւ իշխանութեան ղեկը ստանձնած Դաշնակցութեան մէջ տիրող տրամադրութիւնները՝ արդէն հոչակած էր Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստանի ուղղութեամբ գործելու իր անսակարկ յանձնառութիւնն ու ամբողջական պատրաստակամութիւնը:

Ահա նմա՛ն միջնորդութիւն մէջ, 27 Սեպտեմբեր 1919ին կատարուեցաւ պաշտօնական բացումը ՀՅԴ իններորդ Ընդհանուր ժողովին, որ շարունակուեցաւ մինչեւ Հոկտեմբեր ամսու աւարտը: Ժողովը պատմական նշանակութիւն ունեցաւ առաջին հերթին իր գումարման պահուան ունեցած ազգային-քաղաքական դարակազմիկ նշանակութեան առումով:

Եղաւ Դաշնակցութեան առաջին գերագոյն ժողովը, որ կը գումարուի Անկախ Հայաստանի եւ հայ ազգային պետականութեան պայմաններուն մէջ:

Հրաչ Տասնապետեանի ամփոփումով (տե՛ս՝ «ՀՅ Դաշնակցութիւնը Իր Կազմութենէն Մինչեւ Ժ. Ընդհանուր ժողով» աշխատութիւնը), ժողովը ունեցաւ «ամենալայն ներկայացուցչական պատկեր ու յստակօրէն համազգային բնոյ՛ջ»:

Ժողովին իրենց ներկայացուցչներով մասնակցեցան՝
1 Հայաստանի ու Արեւելեան Բլուրօնները եւ «բոլոր այն մարմինները, որոնք իրաւապէս գոյութիւն ունէին Ութերորդ Ընդհանուր ժողովի օրերուն (1914)»:

— Նաեւ այն մարմինները, «որոնք կազմուած էին հնգամեակի ընթացքին (Բասէն, Բագրեւանդ, Հարք-Ապահունիք), ինչպէս նաեւ անոնք, որոնք կը բխէին Հայաստանի նոր իրականութենէն (Խորհրդարանական Ֆրակցիա, Երեւանի ներկայացուցչական Խորհուրդը եւ այլն):

Ժողովի նախապատրաստութեան շրջանին, Մարտ 1919էն սկսեալ, ՀՅԴ գոյգ Բլուրօնները «արեւմտահայ մարմիններուն տուած էին յատուկ դիւրութիւններ՝ իրենց կազմերը ամբողջացնելու»:

ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովի «Որոշումներու Գրքով»-ին համաձայն՝ ժողովին մասնակցեցան վճռական ձայնով 61 եւ խորհրդակցական ձայնով 19 պատգամաւորներ:

Ընդհանրապէս քառամեայ պարբերականութեամբ գումարուող Դաշնակցութեան գերագոյն համագումարներու՝ Ընդհանուր ժողովներու պատմութեան մէջ, շուտափոյթ պարբերականութեամբ յատկանշուած էր Չորրորդէն (1907ին, Վիեննա) մինչեւ Ութերորդ (1914ի Յուլիս, Կարին) Ընդհանուր ժողովներուն գումարման ժամանակաշրջանը:

Եօթը տարուան ընթացքին Դաշնակցութիւնը ունեցաւ չորս Ընդհանուր ժողովներ, որովհետեւ Արեւմտահայաստանի եւ Բուն Երկրին համար ծայր աստիճանի բախտորոշ վերիվայրուամերով բնորոշուող տարիներ էին անոնք:



տիճան բախտորոշ վերիվայրուամերով բնորոշուող տարիներ էին անոնք:

Յատկապէս Եօթներորդ (1913ի Օգոստոս, Կարին) եւ Ութերորդ Ընդհանուր ժողովները գումարուեցան իրարմէ հազիւ 10 ամիսներու հեռաւորութեամբ:

Երբ Ընդհ. ժողովի օրերուն Սիմոն Զաւարեան տակաւին կ'ապրէր եւ կ'առաջնորդէր Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքին մէջ գործող դաշնակցական դեկավարութիւնը, իսկ Ռոստոմ հաստատուած էր Կարին, ուրկէ կը հունաւորէր Երկրին մէջ Դաշնակցութեան ծաւալած գործունէութիւնը: ՀՅԴ Հիմնադիր սերունդի երկու դեկավար ղեկավարներու առաջնորդութեամբ, Երբ Ընդհանուր ժողովը քննութեան նիւթ դարձուց Գերմանիոյ հետ գինակցաբար ընդհանուր պատերազմի պատրաստուելու իթիհատի ռազմատենէ քայլերը: Որոշեց՝ «օրինական բոլոր հնարաւոր միջոցներով կանխել զինուած ընդհարումները», իսկ եթէ պատերազմը անխուսափելի դառնայ՝ ամէն քաղաքացի կը կատարէ իր քաղաքացիական պարտականութիւնը իր պետութեան հանդէպ»:

Աշխարհամարտը շուտով անխուսափելի դարձաւ եւ իթիհատը, գիտնալով հանդերձ Դաշնակցութեան հակապատերազմական դիրքորոշումը՝ քաղաքական ամէն քայլի դիմեց, որպէսզի տարհանուէր Դաշնակցութիւնը եւ, Յարակաւ կայսրութեան ղեմ թրքական պետութեան նախապատրաստած պատերազմին ընթացքին, թրքական զօրքերու կողքին ունենայ հայ ժողովուրդի արեւմտահայ թէ՛ արեւելահայ հատուածներուն գինակցութիւնը՝ Դաշնակցութեան միջոցաւ: Այդ պատճառով ալ, Երբ Ընդհ. ժողովէն տասը ամիս անց, գումարուեցաւ ՀՅԴ Տրդ Ընդհ. ժողովը, Ս. Զաւարեանի մահէն ետք (Հոկտեմբեր 1913) Ռոստոմի առաջնորդութեամբ, որ միեւնոյն պատասխանը տուաւ Կարին եկած ու ժողովին ներկայացած իթիհատի բանագնացներուն:

Այդպէ՛ս, իր Երբ եւ Տրդ Ընդհանուր ժողովներու որոշումով, Առաջին Աշխարհամարտի դաժնագոյն տարիներուն ընթացքին, Դաշնակցութիւնը ստիպուեցաւ զէնք բարձրացնելու՝ միաժամանակ թէ՛ Օսմանեան կայսրութեան տարածքին իթիհատական եղեռնագործութեան ղեմ հայ ժողովուրդին ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար, թէ՛ Յարակաւ կայսրութեան տարածքին դեկավարելու համար Հայ Կամաւորական Շարժման կազմակերպումը եւ մասնակցութիւնը ուսու-թրքական պատերազմին, նպատակադրելով օգնութեան հասնիլ բուն Երկրի հայութեան փրկութեան՝ ստոյգ ցեղասպանութեան ղէմ...
Աշխարհաքաղաքական բախտորոշ այդ վերիվայրուամերով խորապատկերով՝ ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը եկաւ

պատմական արժեւորումը կատարելու հայ ժողովուրդին հնգամեայ մաքառումին՝ մահուան անդունդը թաւալելու անկումին եւ հրաշափառ յարութեան, որուն պատկերը եղան Հայաստանի անկախութեան նուաճումն ու հայոց ազգային պետականութեան կերտումը:

Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր ժողովը պատմական նշանակութիւն ունեցաւ ոչ միայն հայ ազգային-ազատագրական շարժման աւելի քան երեսնամեայ պայքարին յաղթանակով պատկուծը ամրագրելու իմաստով, այլեւ՝ հայ քաղաքական մտքի ակամայ, յալ բունի երկփեղկումին վերջ տալու առումով: Ընդհանուր ժողովը Դաշնակցութեան Ծրագրէն ջնջեց Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի համար 1907ի 4րդ Ընդհանուր ժողովին առաջադրած լայն ինքնավարութեան քաղաքական առաջադրանքները եւ, փոխարէնը, որոշեց ծրագրային նպատակ ունենալ «Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստան» իրագործումը:

ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովը պատմական եղաւ նաեւ ու մանաւանդ թրքական պետութեան գործադրած Հայաստանութեան պատասխանատուները պատժելու իր որոշումով, որ ամրագրուեցաւ «Նեմեսիս գործողութեան» առջեւ ծրագրումի եւ կազմակերպումի կանաչ լոյս բանալով:

Իր այդ որոշումներով՝ նաեւ գալիքի հաշուոյն պատմական կարեւորութիւն ունեցաւ 27 Սեպտեմբերին, 98 տարի առաջ, Երեւանի մէջ բացուած ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը: Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացման ի խնդիր յարատեւ պայքարը հունաւորեց Դաշնակցութեան հետագայ ուղին՝ Հայաստանի Հանրապետութեան վերականգնումը դարձնելով կիզակէտը Դաշնակցութեան ազգային-քաղաքական վարքագիծին:

Իսկ 9րդ Ընդհանուր ժողովի որոշած «Նեմեսիս գործողութեան» իրականացումով՝ Դաշնակցութիւնը ամբողջապէս լծուեցաւ Հայ Դատի պահանջատիրութեան երկարաշունչ պայքարին, զայն դարձնելով հայ ժողովուրդի նորահաս սերունդներուն ազգային ինքնաճանաչումի եւ ինքնահաստատման աներկ կուռանն ու ներշնչման աղբիւրը:

Հայապահպանման եւ հայակերտման գոյապայքարին կենարար ակունքը:

Վերջապէս, ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը դաշնակցական սերունդներուն վրայ պարտք դրաւ մշակումը ժողովրդավարական եւ ընկերավարական այն Ծրագրերն ու գործունէութեան, որոնք ընկերային արդարութեան եւ ազատագրումի ուղին պիտի հարթեն Հայաստանի ու հայ ժողովուրդին առջեւ, մեր երկրի ու ժողովուրդի առանձնայատուկ պայմաններէն մեկնելով:

ՆԱԶԱՐԷԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ



SILVA SARKISSIAN
DENTUROLOGISTE
(514) 998-0928

19 տարուայ փորձառութիւն

Fabrication et réparation de PROTHÈSES DENTAIRES



Ատամաշարի պատրաստութիւն,

Polyclinique de Montréal - 12245 Grenet, local 203, Mtl.
www.cartierville-denturologiste.com

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սիսէ Անթիլիաս Փոխադրուիւնը

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ

3. գ

Թէպէտ Ատանա քաղաքի հայկական թաղամասերը ինքնապաշտպանութեան դիմած էին, սակայն 173 քաջերու խուճերով մը ինչպէ՞ս մարտնչէին «ծովածաւալ» խուճանին դէմ: Այնտեղ հայութիւնը անպատրաստ էր ինքնապաշտպանութեան: Նոյնպէս՝ շրջականներու հայութիւնը: Ջարդին երկրորդ օրը գէնքերու յանձնումը՝ աւելի անպաշտպան դարձուցած էր քաղաքը՝ 569: Իսկ «Պաշարման Վիճակ»ին ժամանակ մնացեալ գէնքերուն յանձնումով՝ երկրորդ ջարդին ատեն արդէն անկարելի դարձած էր որեւէ ընդդիմութիւն, ու պիտի տիրէր սարսափը՝ «անվրէպ» ջարդուելու կամ այրուելու: 570:

Մինչ ա՛յս էր պարագան Կիլիկիոյ կեդրոնին եւ շրջականներուն, այլ տեղեր ինքնապաշտպանութիւնը «շահաւոր» պիտի հանէր պայքարողները: «Կիլիկիոյ ջարդին մէջ ինքնապաշտպանութեան դիմող քաղաքներն ու գիւղերը միշտ շահաւոր եղան, – գրած է Թերզեան, – նոյնիսկ շատեր անվնաս ազատելով. իսկ անգէն եղողները կամ տգիտաբար գէնքը վար դնելով խուճանին յանձնուողները՝ ջարդուեցան ու քանդուեցան անխնայ» 571:

Այն «շահաւոր»ներէն էին՝ Սիսը, Ջորք–Մարգպանը (Տէօրթ–Յոյ) եւ Հաճընը:

Նախքան Ապրիլ 1–ը, Սիսի մերձակայքին քանի մը արիւնոտ դէպքեր պատահած էին 572: 4 Ապրիլին է, որ Սիսի վրայ կը սպասուէր ջարդի, կրակի ու թալանի շարժումը 573: Սահակ Կաթողիկոս թէ՛ Հաճըն եւ թէ՛ Ջէյթուն Ատանայի ջարդին մասին նամակներ դրկած էր 574: Գուժելի գատ, տեղեկացուցած թէ Սիսն ու Կաթողիկոսութիւնն ալ կը գտնուէին սուրի եւ հուրի մէջ, եւ խնդրած՝ որ անմիջապէս Հաճընէն եւ Ջէյթունէն «քանի մը հարիւր զինեալ»ներ հասնին ու «փրկեն քաղաքը ստոյգ կործանումէ» 575: Հաճընի Առաջնորդը՝ Ներսէս Յպս. Դանիէլեան փութացած էր հեռագրելու թէ՛ մինչեւ որ Ջէյթունի ուժերն ալ հասնին, իրենք արդէն 500 հաճընցիներ ճամբայ հանած են 576:

Այս հեռագիրը անցած էր ձեռքը միւթէսարքֆին (Հիւսէյն պէյ), որ սարսափահար վազած էր Կաթողիկոսին մօտ: Եւ համաձայնութիւն էր գոյացած, որ հաճընցի զինեալները ետ դառնան 577, եւ գէյթուցիներն ալ իրենց տեղը մնան 578: Իսկ քաղաքին պաշտպանութիւնը իրենք՝ սիսեցի թուրքերն ու հայերը միասնաբար կատարեն 579: Եւ այդպէս ալ պիտի ըլլար: Խուճանային յարձակումները միշտ պիտի ձախողէին: Ամենամտահոգիչը չորրորդ օրն էր, երբ մօտ հինգ հազար թուրքեր, բիրերով ու պարապ պարկերով մօտեցած էին եւ պատգամաւորութիւն դրկած՝ պահանջելով, որ քաղաքը յանձնուի առանց արիւնահեղութեան» 580: Եւ պահանջքին մերժուելուն վրայ՝ շարժած արեւելեան եւ հիւսիսային զիւրքերուն վրայ, սակայն հարուածներու ենթարկուելով՝ խոյս տուած 581: Ինքնապաշտպանութիւնը ճգնաժամային դիչեր մը անցուցած էր եւ 15 Ապրիլի առաւօտունը գարմանքով տեսած, որ «սէրայի շրջափակին մէջ մրտենիի ճիւղերով կամարներ կը շինուէին ու կը լսուէին աներեւակայելի շուկներ. Սուլթանի Համիտ գահաճնկեց եղած, Սահմանադրութիւնը վերահաստատուած, Սուլթան Մէհմէտ Ռիշատ գահ բարձրացած» 582:

Չապէլ Եսայեան Սիսի ինքնապաշտպանութեան մասին այսպէս գրած է. «...որքան հպարտանալու պատճառ ունէինք. Սիս քաղաքը, խոհեմ, իմաստուն, եւ քաջարի վճռակալութիւնով մը ինքզինքը պաշտպաններ էր թշնամիին դէմ. հազարներով եկեր էին պաշարելու զիրենք, աչքերնին վառած թալանի ու կողոպուտի հրայրքէն եւ բերաններնին լեցուն հայհոյութիւններով եւ ապառնալիքներով: Օրերով եւ օրերով խաղաղասէր եւ ընդհանրապէս երկրագործ քաղաքացին մէկ կողմ ձգած մշակութեան գործիքները, հրացանը ուսին պատրաստ կեցեր էր ինքնապաշտպանութեան պատմելչին վրայ... Կիսերը եւ սղաքը ապաստան գտեր էին վանքին մէջ այդ օրերուն, երբ վարդապետներուն վրայէն աւելի վառօրի հոտ կու գար քան թէ խուկի» 583:

Ատանա քաղաքին եւ Կիլիկեան միւս ջարդերուն լուրերը իբր «մահուան ուրուական» օդին մէջն էին, երբ կազմակերպուած էր Ջորք–Մարգպանի մերձակայ գիւղերէն հայութեան փոխադրումը քաղաք 584: Անմիջապէս յառաջացած էր ինքնապաշտպանութեան Մարմին մը 585: Անհրաժեշտ պատրաստութիւններէ ետք՝ չէր ուշացած «ահաւոր վտանգը»: 3 Ապրիլին՝ առաջին խուճանային յարձակողականը, որ ծանր հակահարուածով մը ետ մղուած էր 586: 24 ժամ վերջ՝ երկրորդ յարձակումը: Դարձեալ՝ ետ մղուած 587: Եւ թշնամին պաշարման օղակը աւելի սեղմած էր, ջուրը կտրած, եւ դիմած յաջորդական յարձակումներու, թէ՛ մասնակի եւ թէ՛ ընդհանուր: Հետգհտէ աւելի ու աւելի տեսանելի դարձած էր բանակային զինուորներու մասնակցութիւնը: Բոլոր յարձակումներն ալ ձախողած էին:

Ըստ Մինաս Խապրիկի, Ջորք–Մարգպանի «յաղթութեան ճակատագիրը» որոշուած է Չամլըքի մարտերով 588, որոնք մղուած են 13 օրերու (համաձայն Չապէլ Եսայեանի՝ 15 օրերու) պայքարին իններորդ օրը: Մինչեւ այս մարտերը՝ հնարամիտ մարտավարութիւն մըն էր, որ կրցած էր անխորտակելի պահել Ջորք–Մարգպանը: Տեղւոյն հայութիւնը ըմբռնած էր սակայն, որ անհաւասար կռուին վախճանը բնաջնջումն էր 589: Արդ, դիմուած էր Իսկէնտէրունի ֆրանսական, անգլիական եւ իտալական հիւպատոսներուն եւ խնդրուած անոնց միջամտութիւնը 590:

Անոնք Ջորք–Մարգպանի կառավարական շէնքին մէջ պիտի կազմակերպէին «տեսակ մը հաշտութեան խորհրդակցական ժողով» մը, ուր պիտի առնուէր որոշումը խաղաղ համակցութեան վերստին սկսելու, մոռնալու վրէժի զգացումը եւ նուիրուելու վերաշինութեան 591: Ըստ ժողովին ներկայ թուրքերուն, ամբողջ պատահածին պատասխանատուն Սուլթան Համիտն էր, եւ թէ անոր գահընկեցութեամբ ազգերու մէջ «հաւասարութիւն եւ եղբայրութիւն պիտի տիրէր» 592: Միջնորդները նաեւ վստահեցուցած էին, թէ «այլեւս հայութիւն իսկ պիտի չարիւնէր եւ թէ մօտ ատենէն ազատաբար բանակները Կ. Պոլսէն Ջորք–Մարգպան պիտի հասնէին, ազգամիջեան կռիւներուն վերջ տալու եւ այս շրջանին մէջ ապահովութեան հսկելու» 593:

Ձինադադարէն հազիւ հինգ օրեր ետք բանակային քանի մը վաշտերուն հասնելով՝ պիտի յայտարարուէր բոլորին՝ թէ՛ հայերուն եւ թէ՛ թուրքերուն գէնքերը հաւաքելու որոշումը: Հայութիւնը առհասարակ պիտի ընդդիմանար, որովհետեւ ունէր վախը, թէ գէնքերու յանձնման պահանջքին մէջ կային Կեդրոնական կառավարութեան «խիստ եւ գաղտնի հրամանները»՝ «հարիւր հազարաւոր թուրք ամբոխին ձախողութեան խարանդ ջնջելու» 594: «Սարսափի եւ մահուան ուրուականը» վերստին պիտի շրջէր՝ մինչեւ Կեդրոնական իշխանութեան կողմէ Քննիչ յանձնախումբին ժամանումը, որ «Տէօրթ–Յոյի հայութիւնը կը փրկէր անխուսափելի եւ գարհուրելի աղէտէ մը» 595: Յանձնախումբը թուրք եւ հայ ժողովուրդներու միջեւ յառաջացած թշնամութիւնը պիտի համարէր «թիւրիմացութեան արդիւնք» եւ ճգնէր «գրացիական նախկին վիճակին վերահաստատման» 596:

Եսայեանի մօտ չորք–մարգպանցիներ ըսած է. «Իբրեւ մէկ անրգ Տէօրթ–Յոյի բոլոր հայերը սերտօրէն միացած կուրցան խուճուժ ամբոխին դէմ... Տասնհինգ օր ետքը՝ թշնամին յուսահատած էր մեր դիմադրութեանն ու մեր ուժերը սպառած էին ծարաւէն» 597:

Հաճըն՝ Սիսի եւ Ջորք–Մարգպանի պէս յարձակման չենթարկուեցաւ, որովհետեւ՝ նախ Կիլիկիոյ ամենէն հայաշատ քաղաքն էր, 5000 տուն հայ բնակչով 598, եւ ապա, շատ հաւանաբար, տեղւոյն թուրքերուն առիթ էր տրուած ժանիքներ ունենալու, իսկ շրջակայ թուրքերուն ժանիքներն ալ այնքան մըն էին, որ միայն իրենց մէջ ու մօտ գտնուող հայերուն չարիք եղան, եւ Հաճընի վրայ լոկ շարք մը մասնակի յարձակումներ գործեցին: Պէտք է նաեւ յիշել, թէ հաճընցիները միշտ ալ գիտցան ինքնապաշտպանութեան իրենց կարողականութիւնը նախաձեռնարկ փոյթով բարձր պահել:

Ատանայի կոտորածներուն եւ աւերումներուն ու թալանին լուրը Հաճըն իմացաւ երկու կամ երեք օր ետք 599: Ապա Սահակ Կաթողիկոսի նամակէն, որուն ակնարկուեցաւ: Հազիւ առաջին լուրը ստացած, Հաճընի Առաջնորդը՝ Ներսէս Յպս. Դանիէլեան քաղաքին երեւելիները իր մօտ կանչեց եւ «գաղափարի փոխանակութիւն» ունեցան 600: Կաթողիկոսի նամակէն ետքն ալ, ինքնապաշտպանութեան շուրջ Ս. Գէորգ եկեղեցու մէջ խորհրդաժողովի մը կանչեց՝ «վերահաս անակնկալ յարձակումներու դիմադրելու համար» 601: Կազմուեցաւ Ինքնապաշտպանութեան Մարմին մը: Եւ ահա ծայր կու տար խուճուժութիւնը: Նախ, ներքին յոխորտանքներով, ինչպէս՝ «Նէ՞ տուրուեօրտունուզ, կեանքուլարը հէր թարաֆտան գըրտըլար, հայտէն պիղտէ պուրարը գրաճաղղը» 602: Ապա՝ արտաքին միջադէպերով եւ մասնակի յարձակումներով: Հաճըն 12 օրեր դիմադրեց, եւ ինքն ալ լսեց, թէ խաղաղութեան ժամանակը արդէն եկած է, որովհետեւ Սուլթան Համիտ գահընկեց է եղած եւ գահ է բարձրացած Սուլթան Մէհմէտ 603:

Եսայեան «չքաւոր այլ հերոսական» Հաճընի վրայ այս արձանագրած է. «Հաճըն ոչ միայն ամենէն շատ զոհ տուող վայրը եղած է, որովհետեւ իր բոլոր ներաստարդները աղէտի օրերը կը գտնուէին ցրուած Կիլիկիոյ բոլոր կողմեր, այլ նաեւ իր անհաւատալի պաշտպանութիւնով, իր վեհանձն ու մարտնչող ոգիով ընդհանուր դժբախտութեան մէջ այն բացառիկ անկիւններէն մէկն է, որուն մեր ազգային հպարտութիւնը պէտք ունէր կառչելու... Հաճընէն դուրս մեռնող հաճընցիներուն թիւը այնքան մեծ է, որ սուգի թանձր ամպ մը կը ծածանի իրենց վրայ» 604:

Մինչ Ատանայի գոհերուն թիւը 9780 նշուած է 605, Սիսի գոհերուն թիւը՝ «միջին հաշուով» 600–է աւելի» 606, Ջորք–Մարգպանի պարագային՝ աւելի քան 500607, Հաճընի 3000 մարտիկներէն զատ՝ սակաւաթիւ, թէեւ անյայտ:

Ատանայի եւ շրջականներուն մէջ այրած էին 6 եկեղեցիներ, 5 դպրոցներ, 1000 տուններ, 5 խաներ, 2 պանդոկ, գործարան մը, 400 խանութներ, ջաղացք եւ սարք՝ 6: Սիսի եւ շրջականներուն մէջ՝ 160 տուններ, 320 հիւղեր, ջաղացք եւ սարք՝ 7: Ջորք–Մարգպանի պարագային, մեծաւ մասամբ անոր շրջականներուն մէջ՝ 4 եկեղեցիներ, 7 դպրոցներ, 1302 տուններ, 2 խան, գործարան մը, 97 ագարակներ, 90 խանութներ: Եւ Հաճընի շրջականներուն մէջ՝ 1 եկեղեցի, 3 դպրոցներ, 610 տուններ, 13 ագարակներ, 660 հիւղեր, 21 խանութներ եւ 9 ջաղացք ու սարք 608: Թէ՛ մարգպային կորուստներուն, եւ թէ՛ կալուածային՝ պատկերը ամբողջական չէ...

ԳԱՌՆԻԿ Ա. Ք. Գ.

- Ա.Ղ.ԲԻԻՐՆԵՐ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
 - 569.– ԹԿԱ, է 60:
 - 570.– Ն, է 101:
 - 571.– Ն, է 161:
 - 572.– ՔՍՄ, է 544:
 - 573.– Սահակ Կաթողիկոս 4 Ապրիլին Պատրիարքարան հեռագրելով տեղեկացուցած է. «Ամէն կողմ ընդհանուր ջարդ, թալան եւ հրկիզում կը շարունակեն. այսօր կը սպասուի նաեւ շարժումը Սիսի վրայ», ՔՍՄ, է 545:
 - 574.– Յակոբ Պ. Պօղոսեան, Հաճընի Ընդհանուր Պատմութիւն, Լոս Անճէլըս, 1942, է 568: Յետ այսու՝ ՊՉԳ:
 - 575.– Անդ:
 - 576.– Ն, է 569:
 - 577.– ՔՍՄ, է 545:
 - 578.– Ն, է 547:
 - 579.– Ն, է 545:
 - 580.– Ն, է 546–547:
 - 581.– Ն, է 547:
 - 582.– Անդ: Ծանուցուած էր, թէ գահաժառանգ Մէհմէտ Ռիշատ Սուլթան հռչակուած էր (ԺԿ, 9–22 Ապրիլ 1909, է 2): Սակայն Սուլթան Համիտ գահին կառչած պիտի մնար (Ն, 10–23 Ապրիլ 1909, է 2): Խորհրդարանին Նախագահ՝ ԱՏմէտ Ռեզայի պիտի վստահուէր Ապտիւլ Համիտի հետ վերջնոյս հրաժարման շուրջ բանակցութիւնը: Անյաջող պիտի անցնէր Ռեզայի ճիւղը, ուստի սպառնար, որ եթէ Սուլթանը մինչեւ 12 ժամ առանց որեւէ պայմանի չհրաժարէր, ապա բանակը Ելլաբգի վրայ պիտի քայլէր (Ն, 13–26 Ապրիլ 1909, է 1): Ի վերջոյ Սուլթան Համիտ անձնատուր պիտի ըլլար (Ն, 14–27 Ապրիլ 1909, է 3), կամ, ինչպէս պիտի ծանուցուէր, «33 տարուան բռնապետական սարսափովը Օսմանեան ազգը փճացնող Ապտիւլ Համիտ... գահավէժ կործանեցաւ երէկ (այսինքն՝ Երեքշաբթի, 14 Ապրիլ 1909–ին — Գ.Ք) ազգին կամքովը ու ազատարար բանակին ջախջախիչ հարուածովը» (Ն, 15–28 Ապրիլ 1909, է 1):
 - 583.– Չապէլ Եսայեան, Աւերակներուն Մէջ, Պէյրութ, 1957, է է 147–148: Յետ այսու՝ ԵԱ:
 - 584.– Մինաս Խապրիկ, Եթէ Ջորք–Մարգպանը Ինձի Հետ Խօսէր..., Պէյրութ, 1983, է 59: Յետ այսու՝ ԽՉՄ:
 - 585.– Ն, է 60:
 - 586.– Տե՛ս Ն, է է 68–69:
 - 587.– Տե՛ս Ն, է է 70–71:
 - 588.– Ն, է 76:
 - 589.– Ն, է 78:
 - 590.– Ն, է 75:
 - 591.– Ն, է 83:
 - 592.– Անդ:
 - 593.– Անդ:
 - 594.– Ն, է 87:
 - 595.– Ն, է 89:
 - 596.– Ն, է 90:
 - 597.– ԵԱ, է 204:
 - 598.– ԹԿԱ, Ծանօթագրութիւն, է է 232–233:
 - 599.– ՊՉՊ, է 568:
 - 600.– Անդ:
 - 601.– Ն, է 569:
 - 602.– Ն, է է 569–570:
 - 603.– Ն, է 574:
 - 604.– ԵԱ, 150–151:
 - 605.– ԹԿԱ, է 278:
 - 606.– Լ. Կ., Սրտածայլիկ Պատկեր Սոոյ, ԺԿ, 15–28 Մայիս 1909, է 1:
 - 607.– ԽՉՄ, է 85:
 - 608.– ԹԿԱ, է 254:

SPECIAL OFFER! CLASSIFIED SECTION

DON'T MISS THIS OPPORTUNITY TO ADVERTISE!

NEW AT HORIZON WEEKLY!
A CLASSIFIED ADS SECTION

SPECIAL RATES! / A DISCOUNT OF 60%

Please call (514) 332-3757 to reserve your space now!



HAIG AFARIAN

Cell : 514.862-6779
Bur : 514.360.3000 ext 1234
haig.afarian@gmail.com

effectuée par
MALES ARCHITECTES-HYPOTHÉCAIRES



3310 100e Avenue, bureau 350, Laval
Québec H7T 0J7 • FAX: 514.313.5718



Groupes Sutton - Performer Inc.
123 Place Frontenac
Pointe-Claire, QC H9R 4Z7



ALBERT ARKILIANIAN
Courtier immobilier résidentiel
Residential Real Estate Broker

aarkilianian@sutton.com
Cell: 514.962.8822
Bur: 514.426.9595
Fax: 514.426.9596

Satisfaction garantie ou je revends
votre propriété gratuitement!*

*certaines conditions s'appliquent



VÉHICULES D'OCCASION
CERTIFIÉS



Kevork Asadourian
Directeur des ventes - usagé
Sales Manager - Pre-Owned
kasadourian@gabriel.ca

7000, Henri-Bourassa E., Anjou (OC), H1G 6C4
Tél : 514 327-7777, Cell: 514 318-4115, Téléc. : 514 327-7967
www.nissangabriel.com • www.hondagabriel.com



École De Conduite
AZIG Driving School

Tel: 514-336-1110

Moniteur-Instructeur Instruction Automatique ou manuelle
AUTOECOLEAZIG@HOTMAIL.COM
1400, rue Sauvé O, Montréal, QC H4N 1C5, Suite 1438 Centre Adonis II



Personal & Corporate Tax Returns
Financial Statements
Bookkeeping
Business Plan

NATALIE SKAFF, CPA, CGA
Comptable Professionnelle Agréée | Chartered Professional Accountant

nat.skaff@gmail.com
Tel. (514) 963 3363
2866 Rue De Chamonix
Saint-Laurent, Québec
H4R 3B7

Services available
in Armenian, Arabic,
English and French

BRING YOUR OWN WINE



NAZARETH
CLASSIC GRILL

550 Curé Labelle, suite 17, Ste-Rose, QC H7L 4V6
Tel: 450.937.4064
Email: resto.nazareth@hotmail.com

SAMUEL TOPALIAN
450 682-1644

AUTO SAMSON



MÉCANIQUE GÉNÉRALE - REMORQUAGE
SERVICE DE PNEUS MISE AU POINT

4700 BOUL. SAMSON, CHOMEDEY LAVAL, QC.




ՀԱՅԿ ԿԱՐՏՈՒՆԻԱՆ
Hayk Hartounian
Courtier immobilier résidentiel
Residential Real Estate Broker

C 514.574.6162
B 514.333.3000



NETTOYEUR
MARIE-CLAIRE

CUEILLETTE ET LIVRAISON GRATUITE
À DOMICILE ET AU BUREAU (MONTRÉAL ET LAVAL)

2535 de Salaberry, Montréal Tél: 514.334.7830

Linda Kharaboyan Notaire
Notary

Ձեր նոտարական և իրաւաբանական հարցերն ու ծրագրերը վստահեցէ մեզի
Vos affaires. À cœur.



3111, boul. Saint-Martin O., #500
Laval (Québec) H7T 0K2
t. 450 682.5514 - 855 633.6326
linda.kharaboyan@therriencouture.com
therriencouture.com

VIZUALIS
optométriste

DR SHANT DONABEDIAN

Centre d'Achat Fairview - Fairview Mall
Pointe Claire
514 695 2555 - VIZUALIS.CA

PHOTO Cristal

(514) 744 4313

Berj Merdjanian

Mariage - Portrait - Graduation
Restauration - Commercial - Passeport
Publicité - Lamination - Encadrement

Video - Reproduction
647 Boul. Decarie
VSL Montreal QC
H4L 3L3
photocristal@hotmail.com
www.photocristal.com



Assura Bien inc.
Cabinet en assurance de dommages et de services financiers

Ապահովագրական գրասենյակ

KRIKOR ABRAKIAN VAHAN MATOSSIAN

970 Montée de Liesse, suite 306, Saint-Laurent, Qc. H4T 1W7
T: 514.903.3999

RITA BAGHDASSARIAN
Conseillère en Sécurité Financière
Revenu Garantie Viager

COMPTE D'ÉPARGNE LIBRE D'IMPÔT (CEL) • CRÉATION D'HÉRITAGE •
REER, FERR, RENTE RETRAITE • PLAN D'ÉDUCATION-REÉÉ •
ASSURANCE-VIE & HYPOTHÉCAIRE • ASSURANCE SALAIRE
& COLLECTIVE • ASSURANCE DE PARTENARIAT

3820, boul. Lévesque Ouest, Bureau 101,
Laval Qc. H7V 1E8
Tél.: (450) 973-2822 • (514) 884-1117 • Fax: (450) 973-2262
ritabagh@yahoo.com



TAXI
MIRABEL
450-430-2650

Taxi Mirabel Հայկական հաստատությունը կարիքը ունի
20 հայ թարսի վարորդի Միքսայել շրջանին մեջ:
Հաճեցեք հեռաձայնել Արային (514) 979-1317 թիվին:
Taxi Mirabel needs Mirabel area taxi drivers with pocket number,
besoin de chauffeur de taxi. **Call/Appelez: (514) 979 1317**




Elie Berberian
Courtier immobilier | Real Estate Broker

C 514.519.3543
B 514.333.3000



ONGLES CAROLE HAMPARTSOUMIAN

POSE D'ONGLES
RÉSINE ET POUFRE
MANICURE & PÉDICURE AVEC GEL
RECOURVEMENT SUR ONGLES NATURELS

Առողջ եղունգներու խնամքի համար հեռաձայնել՝
514 941-0014 LAVAL

KRIKOR MAROUNIAN RLU
Independent Financial Security Broker

Life Insurance • Disability & Critical Illness Insurance
Group Insurance • Pension Plans
Travel/Visitor Medical Insurance

11820 General Giraud
Montreal, QC H4J 2H6
Res: (514) 332-7021
Fax: (514) 332-7376
Cell: (514) 927-2666
krikormar@gmail.com

FIVE STAR ELECTRIQUE
CINQ ÉTOILES

SPECIALIST IN DECORATIVE GARDEN LIGHTING
RESIDENTIAL-COMMERCIAL

BEDROS NALPATIAN

442, LA RIVIÈRE, LAVAL, QC.
TEL: 514 - 497- 5155 FAX: 450 - 689- 3997
E-MAIL: ELECTRIC.FIVESTAR@GMAIL.COM




SOSIE DERNERESSIAN
MORTGAGE AGENT
LICENCE #M12001830

716 Gordon Baker Road,
Unit 204A, Toronto
Ontario M2H 3B4

Mortgage programs for new comers to Canada
New purchases
Refinancing
Second mortgages
Self employed
Low credit score
Access to top lenders including private lenders

416.662.6650 cell
centum.ca/sosie_derneressian



ALINE BEKEREJIAN
NOTAIRE - NOTARY

180, rue Fleury ouest
Montréal, Qc, H3L1T5
T 514.382.7222
F 514.381.1818
aline.b@notarius.net
www.abnotaires.com

Նոտար եւ իրաւաբանական խորհրդատու՝ Ալին Բեքերեճեան

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՓ

Այսու մեր խորին շնորհակալությունները կը յատենք Ս. Գեորգ եկեղեցւոյ հովիւին եւ հոգաբարձութեան, ՀՅԴ «Սարգիս Զէյթլեան» կոմիտեութեան եւ բոլոր անոնց որոնք անձամբ, հեռաձայնով, նուիրատուութեամբ մասնակից եղան մեր սուգին, մեր սիրելի եղբոր, հոր, մեծ հոր, հարազատին՝ ողբ. **ՋՌՆԻ ԱՐՆԻՆՅԱՆ**-ին մահուան տխուր առթիւ: Սգակիրներ՝ Արեւեան ընտանիք:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՓ-ՀՈԳԵՀԱՆԳԻՍ

Այսու կու գանք մեր խորին շնորհակալությունները յայտնելու Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բարգէն Սրբ. Արքեպիսկոպոս Զարեանին, Արժանապատիւ Տէր Գառնիկ Աւագ քահանային, Գոյունեանին, Համագային հայ կրթական եւ մշակութային միութեան կեդրոնական, Գանատայի շրջանային եւ Մոնթրէալի «Սանահին» մասնաճիւղի վարչութեանց, ՀՕՄ-ի Գանատայի շրջանային եւ «Սօսէ» մասնաճիւղի վարչութեանց, «Հորիզոն» շաբաթաթերթին, Արամ եւ Պերնուէի Մանկամտուրի տնօրէնութեան եւ անձնակազմին, Մոնթրէալի Հայ Կեդրոնի Պրինի խմբակին, մեր բոլոր հարազատներուն եւ բարեկամներուն, որոնք անձամբ, հեռաձայնով, Ե-նամակով կամ դիմատետրի միջոցաւ ցաւակից եղան մեր հարազատին՝ **ՍԻՄՈՆ ՄՆԱԿՆԱՆԻ** մահուան տխուր առթիւ: Հանգուցեալին մահուան քառասուններէն առթիւ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, **22 Հոկտեմբեր 2017**-ին, Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի: Սգակիրներ՝ Մնակեան, Մաննիկեան եւ Եահնիկեան ընտանիքներ:

ՑԱԻԱԿՑԱԿԱՆ

ՀՅԴ «Սարգիս Զէյթլեան» կոմիտէն, Ս. Գեորգ եկեղեցւոյ հովիւ եւ հոգաբարձութիւնը, ՀՕՄի «Շուշի» մասնաճիւղի վարչութիւնը, ՀՄԸՄ Լաւալի վարչութիւնը եւ Լաւալի կեդրոնի խնամակալ մարմինը ցաւակցութիւն կը յայտնեն ընկ. Վարուժ Գալուստեանին, իր մօրեղբոր՝ **ԵՂԻԱ ԶՈՒԼԱՄԵԱՆԻ** (մահացած Թորոնթօ) մահուան տխուր առթիւ:

ՀՅԴ «Սարգիս Զէյթլեան» կոմիտէն ցաւակցութիւն կը յայտնէ ընկերներ Իշխան եւ Մհեր Գալուստեաններուն, իրենց մօրեղբոր՝ **ԵՂԻԱ ԶՈՒԼԱՄԵԱՆԻ** (մահացած Թորոնթօ) մահուան տխուր առթիւ:

ՀՅԴ ԳեՄ-ի Կեդրոնական վարչութիւնը ցաւակցութիւն կը յայտնէ ընկ. Նժդեհ Գալուստեանին, իր Հօր մօրեղբոր՝ **ԵՂԻԱ ԶՈՒԼԱՄԵԱՆԻ** (մահացած Թորոնթօ) մահուան տխուր առթիւ:

ՀՅԴ ԳեՄ-ի «Լեւոն Շանթ» եւ «Բեկոր Աշոտ» մասնաճիւղերու վարչութիւնը ցաւակցութիւն կը յայտնեն ընկերուի Լիանա եւ ընկեր Դաւիթ Գալուստեաններուն իրենց Հօր մօրեղբոր՝ **ԵՂԻԱ ԶՈՒԼԱՄԵԱՆԻ** (մահացած Թորոնթօ) մահուան տխուր առթիւ:

ԲԱՐԻ ԱՊԱՔԻՆՈՒՄ

ՀՄԸՄ Լաւալի վարչութիւնը բարի ապաքինում կը մաղթէ եղբայր **ԲԱԲԳԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ**ին:

ՀՄԸՄ «ԿԱՄՔ»ի վարչութիւնը բարի ապաքինում կը մաղթէ եղբայր **ԲԱԲԳԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ**ին:

ԼԱԻԱԼ

Ուրբաթ, 27 Հոկտեմբեր 2017-ին
Լաւալի Հայ Օգնութեան Միութեան «Շուշի» մասնաճիւղ
«Halloween» - «Centre Armenie», 1025 Blvd Elisabeth Laval, Qc.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սփիւռքահայ արձակագիր եւ հասարակական գործիչ Հայկ Նազգաշեանի ընտանիքը հիմնած է «ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» Հիմնադրամը, արժեւորելու հայրենի թէ սփիւռքահայ գրողներու հայրենի նորատիպ գրական-գեղարուեստական երկերը:

Այս առիթով կը յայտնենք, որ կազմուած է հնգանդամ Գնահատիչ Մարմին, որ ստացուած գրական նիւթերէն մասնագիտական ընտրութիւն կատարելէ վերջ, եզրափակիչ հաղորդագրութիւնը պիտի յայտարարէ 2018 թուականի Հոկտեմբեր 20-ին՝ Հայ Մշակույթի ամսուան փառաւոր հանդիսութեան օրերուն:

Հետաքրքրուած հեղինակներէն կը խնդրուի 2017-ին իրենց լուս ընծայած գիրքերէն հինգական օրինակ - նոյնին համապատասխան PDF տարբերակը մինչեւ 2018 թուականի Յունուար 20-ը փոստով առաքել տիկին Սօսի Նազգաշեանին:

Հասցէ.- Sossie Naccashian
11848 Rue Filion,
Montreal, Quebec, H4J 1T3
CANADA
E-mail: n.sossie@yahoo.ca



Այցելեցէջ Ս. Յակոբ Առաջ. Մայր եկեղեցւոյ Կիրակնօրեայ դպրոցի կայքէջը՝ www.sourphagop.org

Գովելի յաջողութիւն մը եւս Զուրիկեան եւ Շամլեան ընտանիքներուն համար:

2014-ին Թալին Զուրիկեանը մրցանակի արժանացաւ հոգեբուժական ասպարէզին մէջ: Իսկ այս տարի եղբայրը՝ **Ռաֆֆի-Արման Զուրիկեանը**, նոյնպէս արժանացաւ մրցանակի, այլ մասնագիտութեան մէջ:


Ռաֆֆին ծնած է 1989-ին Մոնթրէալ: Որդին է տեր եւ տիկ. Նշան եւ սփիւռքահայ մեծանուն մտաւորական, բանաստեղծ եւ գրագէտ Արսէն Երկաթի թոռ Լոռնա Շամլեան Զուրիկեաններուն:

Ռաֆֆին ծնողքը Մոնթրէալի ՀՄԸՄ-Կամբի աթլէթիզմի բաժնին մէջ արժանացած էին ախոյեանութեան մրցանակներու: Ռաֆֆին հասակ նետած է հայկական հարազատ մթնոլորտի մէջ: Նախնական ուսումը ստացած է Սուրբ Յակոբ Ազգային վարժարանէն ներս: Երկրորդական ուսման վկայագիրը Ecole Mont Saint-Louis վարժարանէն: Հետեւած է College Vanier-ի առեստրական ճիւղի դասընթացներուն: Յաջողութեամբ աւարտել է տար, ուսումը շարունակած է Concordia համալսարանի John Molson Bachelor In Finance ճիւղին մէջ, ուր Մագիստրոս տիտղոսին արժանանալ է տար հետեւած է "CFA" Chartered Financial Analyst դասընթացներուն եւ գնահատելի արդիւնքներ ձեռք բերելուն համար արժանացած է համապատասխան մասնագիտական բարձրագոյն վկայականին:

Սիրելի՛ Ռաֆֆի, կը շնորհաւորեմ քեզի կեանքիդ մէջ յաջողելու վճռականութեանդ եւ յարատեւ ջանքերուդ համար եւ ի սրտէ կը մաղթեմ քեզի փայլուն եւ պատուաբեր ապագայ մը:

Քեզմով միշտ հպարտ մեծ մայրդ՝

Մերի Շամլեան



ALINE BEKEREJIAN
NOTAIRE • NOTARY
ՆՈՏԱՐ Ալին ՊԵՔԵՐԵՃԵԱՆ
Achat, Hypothèque, Refinancement, Mandat, Testament, Succession, Marriage, Procuration, Արեւտուր, Անշարժ Կալուածք, Վերաֆինանսատրում, Պատուիր, Կտակ, Կայրածք, Ամուսնութիւն, Փոխակարգագիր, Purchase, Mortgage, Refinance, Mandate, Will, Estate, Marriage, Power of Attorney
180, rue Fleury ouest, Montréal, Qc, H3L1T5
T 514.382.7222, F 514.381.1818
aline.b@notarius.net, www.abnotaires.com
Services offerts en Arabe, Arménien, Français et Anglais. Services offered in Arabic, Armenian, French and English.

horizon
HORIZON Hebdomadaire arménien Armenian Weekly
Publié par / Published by Les Publications Arméniennes (1991)
3401, Olivar-Asselin, Montréal, Québec, Canada H4J 1L5
Abonnement annuel / Yearly subscription Canada
2^e classe - 2nd class: \$80 plus applicable taxes
1^{re} classe - 1st class: \$95
États-Unis / USA
1^{re} classe - 1st class: \$95 US
Ailleurs / Elsewhere
1^{re} classe - 1st class: \$125 US
Administration / Publicité
Sylva Ehramdjian-Bachekjian (General Manager)
Tél.: (514) 332-3757
Télécopieur/Fax (514) 332-4870
E-Mail: sylvia@horizonweekly.ca
Courier de deuxième classe
/No. 40065294 / Second class mail
Dépôt légal: bibliothèques nationales du Québec et du Canada - ISSN 0708580X
Գրիգոր Հորոնեան, (416) 494-1921
Ժազ Վարպետեան, (416) 722-9225
Վարիչ Խմբագիր՝ Վահագն Գարապաշեան
Վարչական պատասխանատու՝ Սիլվա Պաշոգճեան
Քարտուղար՝ Մարինա Տէր Խաչատուրեան
Աագ խմբագիր՝ Վրէժ-Արմէն Արքիմեան
Անգլերէն/Ֆրանսերէն՝ Վիգէն Արքա-համեան, Թինա Սիլվահեան
Չեաւտրում՝ Նէնսի Կիրակոսեան
Սրբագրիչ՝ Սոնիա Աճէմեան
Սոնա Թիթիզեան-Կէտիկեան
Financé par le gouvernement du Canada
Funded by the Government of Canada
Canada

Financé par le gouvernement du Canada
Funded by the Government of Canada
Canada



Innovate
pour exalter

GRUPE NISSAN
GABRIEL

LE TOUT NOUVEAU NISSAN QASHQAI 2017

PRIX À L'ACHAT À PARTIR DE

22 063\$*

Transport et
préparation inclus.
Pour le qashqai S



INGÉNIEUX.
BRANCHÉ.
PRÊT À TOUT.

Modèle européen illustré. Le modèle canadien peut varier.

VÉHICULE UTILITAIRE SPORT COMPACT

La mobilité intelligente de Nissan guide tout ce que nous faisons. Nous utilisons la technologie pour transformer les voitures en de véritables partenaires de conduite. Ensemble, les déplacements se font avec davantage de passion et de confiance, tout en étant mieux connectés. Qu'il s'agisse de voitures qui partagent la conduite avec vous ou d'autoroutes qui rechargent votre véhicule électrique pendant qu'il roule, toutes ces innovations arriveront dans un futur très proche. Et les véhicules Nissan que vous conduisez aujourd'hui offrent déjà un aperçu de ce futur.

NISSAN
GABRIEL
JEAN-TALON

3500, rue Jean-Talon O., Montréal, QC H3R 2E8
514 509-7777 | nissangabrieljeantalon.com

⟨ OUVERT LES SAMEDIS ⟩

NISSAN
GABRIEL
ANJOU

7010, boul. Henri-Bourassa E., Anjou, QC H1E 7K7
514 324-7777 | nissangabrielanjou.com

⟨ OUVERT LES SAMEDIS ⟩

*Livraison du Nissan Qashqai 2017 à partir du 5 juin 2017. Quantité limitée. Frais de transport et de préparation (1 750\$) ne sont pas inclus. Les frais de 100\$ pour le climatiseur (le cas échéant), les rabais du fabricant et les contributions des concessionnaires sont compris. Cette offre ne peut pas être combinée à aucune autre promotion. Taxes, immatriculation, droits spécifiques sur les pneus neufs (15\$) et assurances en sus, et exigés à la signature du contrat. Certaines conditions s'appliquent. Visitez Nissan Gabriel Jean-Talon ou Nissan Gabriel Anjou pour tous les détails.



BARRY KAREN GARO
KAZANDJIAN

12325, Av. Wilfrid-Lazare
 RÉCEMMENT VENDU

3585 Elie-Audair
 À VENDRE 589 000 \$

7171, de Chateaubriand
 À VENDRE 3 950 000 \$

514
333-3000
 DEMANDEZ UNE ÉVALUATION GRATUITE

9033 Gouin
 À VENDRE 1 899 000 \$

1045 Jarry
 À VENDRE 399 900 \$

3900, rue Beaumont
 RÉCEMMENT VENDU

11805, St-Elvariste
 À VENDRE 378 000 \$

8300, Gouin O.
 RÉCEMMENT VENDU

3205 Jean-Bouliet
 À VENDRE 599 000 \$

12005, Rue Jasmin
 À VENDRE \$749 000 \$

7503-7505, Av. Champagneur
 RÉCEMMENT VENDU

131 Ch. Bates Mont-Royal
 à partir de 288 2055 +TPS/TVA

12254, rue Valmont
 À VENDRE 279 000 \$

12239 Joseph-Sauzier
 À VENDRE 998 000 \$

12280, Olivier
 RÉCEMMENT VENDU

2180 Av. Alfred-Laliberté
 À VENDRE 499 000 \$

83 des Rousseaux
 À VENDRE 1 198 000 \$

12285 Av. Martin
 À VENDRE 1 350 000 \$

1533, Boul. Alexis-Nihon
 À VENDRE 579 000 \$

1642, Mullins
 RÉCEMMENT VENDU

2233-2238, Arthur-Vaies
 RÉCEMMENT VENDU

56 des Bocages
 À VENDRE 575 000 \$

7801-7805, Av. Stuart
 À VENDRE 449 000 \$

2743, Ernest-Hemingway
 À VENDRE 849 000 \$

12207-12211, boul. Taylor
 À VENDRE 798 000 \$

7801-7805 av. Stuart
 À VENDRE 549 000 \$

1188, Ch. Lucerne
 À VENDRE 799 000 \$

EXPERTISE

EXPÉRIENCE

EXCELLENCE

ÉQUIPE KAZANDJIAN .com

CLASSÉS PARMIS LES MEILLEURS COURTIER RE/MAX AU MONDE
 RANKED AMONGST THE HIGHEST PERFORMING RE/MAX BROKERS IN THE WORLD

KAZANDJIAN REALTY .com

AGENCE IMMOBILIÈRE RE/MAX 3000 | 9280 L'ACADIE, MONTRÉAL, QC, H4N 3C5